


8089
8090
8091
8092
8093
8094
8095
8096
8097
8098
8099
8100



48

Bound by
Standard Bookbinding Co.
34-36 Pleasant Street,
Boston, Mass.

ՅԱՐԴ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ՀԱՅԵԱԿ ԱՐԱՄԵԱՆՑԻ (Մ. ՇԽՆՏ)

ԱՐԳԱՄ ԳՆՈՒՆԻՒ

ԽՈՐՏԱԿՈՒԱՆ ՄԵՐԸ



ՈՂԲԱՑԵԱԼ ԸՆԿ. ՎԱՀԵ ԱՐՄՐՈՒՆԻՒ ՅԻԵՍԱԿԻՆ

Վ.ԷԿ ԳԱԼԱՆՈՎԻՆ-ԸՆԹԱՅԵԼԻ ԿԵԱՆԻ

Տպարան «ԿՈՀԱԿ»

Պատր Ալի Եպուստութէ Ճատէկսի, թիւ 27, Կ. Պոլիս

1913

ՅԱՐԴ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ՀՄԱՅՆԱԿ ԱՐԱՄԵԱՆՑԻ (Մ. ՇԽՈՑ)

891.33

9.-70

ԱՐԳԱՍ ԳՆՈՒՆԻ

83/7

ԽՈՐՏԱԿՈՒԱԾ ՍԵՐԵ

ՎԵՊ ԳԱԻՍՈՎԱԿԱՆ-ԲՆԱՆԵԿԱՆ ԿԵՍՆՔԵ

—♦♦♦—

ՈՂՔԱՑԵԱԼ ԸՆԿ. ՎԱՐՔ ԱՐՄՐՈՒՆԻՒ ՅԻՇԱՏԱԿԻՆ



12003

Տպարան «ԿՈՇԱԿ»

Պատր Ալի Էպուստուու Ճատէխի, Թիւ 27, Կ. Պոլիս

(Handwritten signature)

1913

781.17-Ա.Հ.

ԽՈՐՏԱԿՈՒԱԾ ՍԵՐԸ

ՎԵՐ ԳԱԼԻՌԱԿԱՆ-ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԵԼՆՔԵ

Թղթացեալ Ընկ. Վահէ Արծրունի յիշատակին

Ա.

Միս մինակ էր այդ իրիկուն Տիկ. Խ... իր յոյզեռուն ու խոհերուն հետ, որոնք աւելի կը շեշտուէին գիշերի խորհրդաւոր մութին մէջ :

Ճրագ ալ չէր վառած, որպէս զի արուեստական լոյսի մը ճնշող ներկայութիւնը չխանգարէ իր հոգեցոյզ ու միանգամայն հոգեպարար խոկումներու արամարանական կազր :

Ան չէր սիրեր ճրագի լոյսը, լումաի լոյսով կուզէր լուսաւորուիլ: Ինչե՛ր չէր խօսեր իրեն լուսինը, երկնքին խորքէն, պահութանձ շղարշ ամպերուն ետին, որպէս թէ հարանեկան քող մը վարագուրած լղար անոր խանոս դէմքը, աւելի հմայիչ ու խտէալ սիրունութիւն մը տալով երկնքի դշխոյին:

Ամուսինը գիւղ գացեր էր:

Տիկ. Խ... մինակ մնացեր էր տան մէջ, իր երեք զաւակներուն հետ, որոնք քովէ քով, գիրկընդիւառն մէկ անկրպինի մէջ պառկած զիրար կ'երացէին ու կ'ողջագուրէին: Քունը և անոր սիրուն ու գեղատեսիլ աղջիկը՝ երազը պղտիկ, անմեղ ու վշտահար հսգիներուն սփոփանքի հայթայթիչն էր, և անմնց հրեշտակացին դէմքերուն վրայ կ'արտացոլացնէր անմեղութեան սիրունիկ պատկերը: Պըտիկը մանաւանդ, ամենէն սիրունն ու խոհեմը, որ մայրիկին կենդանի պատկերն էր, անուշ ու մշտագոյ ժպիտ մը



841-87 Օ/

ունէր իր դէմքին վրայ . ժպիտներու էն սուրբն ու զողարը ,
որ տղու անմեղ հոգեբանութենէն կը խօսէր և մանկունակ
ուրախ տրամադրութեան մը հաւաստին էր : Ո՞վ զիսէ այդ
գիշեր թերեւս իր երազին մէջ կը զգար իր մօր շրթունք-
ներուն ջերմ ջերմ հառումը իր այտերուն վրայ ,— ի՞նչ հո-
գեկան ալեկոծումներու տակ դրօշմուած : Խեղճ մայրիկը ,
միայն պաշիկ մ'ունէր տալու . սիրով և համբայներով հա-
րուաս այդ չքնաղ արարածը , դրկանքներու մարմնացումը
կ'աշտարակեցնէր իր անձին մէջ :

— Խեղճ անմեղնէր . . . , ձայնեց ան մեղմիկ՝ անթարթ
աչքերը անոնց վրայ սեւեռած՝ դուք յանցանք չունիք , ես
եմ մեղաւորը , ե՛ս , որ ծնունդ տուեր եմ ձեզի . ե՛ս , որ
ձեր հրեշտակային անմեղ կեանքին հեղինակը ըլլալու դրժ-
բախտութիւնը ունեցեր եմ . . . : Դուք անմեղ էք , ո՞վ իմ
դժբախտ սիրոյս ծնունդնէրը , սովորութիւնը իր նախապա-
շարու մներուն մէջ , մոլեռանդ . անդութ է , բնութիւնը իր
օրէնքներուն մէջ անխնայ . . . :

Հոգեխուով մտմտուքներու շղթային այս օգակները
զինք շատ հեռուն տարին , տարին մինչև հո՞ն , ուր իր
անմեղունակ ու անխառն կեանքին երջանիկ սստոստումները
կը կերպաւորուէին , քաղցր երազանքներու գեղատեսիլ
պատկերները կը ձեւակերպուէին՝ իր վառ , յատակ երեւա-
կայութեանը մէջ , ուր՝ վերջապէս՝ ապագայ խտէալ կեանքի
մը դրուագները կը յօրինուէին իր կոյս մտատեսիլներուն
մէջ : Ահ , ո՞րքան յանկուցիչ էր այդ երազանքի կեանքը ,
ո՞րքան անուշ էր սնանիլ ապագայ խտէալ կեանքի երեւա-
կայութիւններով . երջանիկ ժամեր . . . : Եւ սակայն իրակա-
նութիւնը , անողոք իրականութիւնը կատարեալ հիասթա-
փումի ցուրտ երեւոյթը պարզած էր անոր առջւ : Այժմ իր
կեանքը կատարեալ հակապատկերն էր իր երազանքն : Ան
ի՞նչ կը բաղձար , ի՞նչ եղաւ , ի՞նչ կ'երազեր՝ ի՞նչ իրականու-
ցաւ . . . : Հակապատկեր , կատարեալ , անթերի հակապատ-
կեր մը . . . : Ահ , սահմակեցուցիչ , քստմնեցուցիչ է իրակա-
նութիւնը , պարզ՝ անողոք իրականութիւնը :

Այս տխուր խորհրդածութիւններու նեղող ազդեցու-
թեան տակ սենեեակը կը ճնշէր զինք : Դուրս նետուեցաւ
այդ հեղձուցիչ միջնոլորտէն , ազատ օդին մէջ ազատ խոր-
հիլ ու տրամաբանելու . համար : Մեծ որոշում մը ունէր
տալու : Սկնեակին նեղ միջավայրը իր ճնշիչ ազդեցութիւնը
կը բանեցնէր կարծես անոր խորհուրդներուն վրայ : Ազատ
օդի ու առանձնութեան պէտք ունէր իր մտքին մէջ պատ-
կերացող խորհուրդին մարմին տալու համար :

ի՞նչէր կը խորհնէր ան . . . :

Հոգեբանական ի՞նչ դժուար կացութեան մէջ կը կըտ-
նուէր ան :

Զօրաւոր ու առողջ տրամաբանութիւն մը պէտք էր ,
կարենալ հոգեբանօրէն , իմաստասիրօրէն վերջուծելու համար ,
ինչ որ այժմ խառնիճաղանձ կերպով կը ցցուէր իր մտքին մէջ :
Դասաւորել՝ կարգաւորել գիտնալ պէտք էր իր խորհուրդ-
ներուն պճուգած կամը և այդ գասաւորումէն ալ հանել
ճշմարիտ եղրակացութիւն մը : Եղրակացութիւն մը , որ
կամ իր կատարեալ դժբախտութիւնը պիտի կերտէր և կամ
իր երջանկութիւնը պիտի պատրաստէր : Ուրեմն խորհուրդի
ճպնաժամային վայրկեան մը կ'անցնէր կենսական խնդիրի
մը նկատմամբ :

* * *

Գիշերուան խորհրդաւոր լուսութիւնը՝ իր վեհերսա կեր-
պարանքին մէջ՝ պատկառելի սիրունութիւն մը կը սփուէր
իր շուրջ : Լուսինը՝ գիշերուան այդ իշխանուհին՝ գոհունակ
ժպիտով մը կը գծէր իր ծիրը , հպարտ ու գոսող իր իշխա-
նութեան փառաւորութեանը վրայ : Ո՛չ մեքենաներու սուր
ճոխնչներ , ո՛չ մարդոց խուլ աղաղակներ կրնային վրդովել
իր հանգիստը : Լուս ու խորհրդաւոր էր գիշերը , գոզար ու
երջանիկ էր լուսինը , սիրուն ու չքնաղ էին ճառագայթ-
ները , որնք կ'արծաթածերպէին բնութիւնը , բայց արտուժ
ու տխուր էր ախկին X . . . :

ի՞նչու :

Նատ խորիմաստ է այս ի՞նչուն :

* * *

Երդիքին կուշտն ի վեր բարձրացող խնձորենիին ճիւ
զերուն տակ նստած էր ան . ճիշդ գիմացը լուսնակին ,
գլուխը ծառին կրթնցուցած պիշ պիշ կը դիտէր զայն ,
որուն հեզնոտ ժպիտի ցոլքերը կը թափանցէին անոր հո-
գիէն ներս . և որուն արծաթէ համբոյրները կը զրոշմուէին
անոր յուսահատ աչքերուն մէջ բուսնող մարդարիտներու
անվերջ հատիկներուն վրայ , որոնք գինովցած իրենց սի-
րահարէն ընդունած համբոյրներու հրայրքէն , բոլորովին
յուշակորուս՝ խենթ ու խելառ վաղքերով արագ արագ
գետին կը թափուէին , պալ հողին ամենակուլ որովայնին
մէջ թաղերու համար իրենց ամբողջ էսւթիւնը , որ ոչ այլ
ինչ էր , եթէ ոչ յոյզերու , զգացումներու , տառապանքնե-
րու թանձրացեալ մէկ վիճակը :

Ո՞չափ կ'ալեծփուէր անոր հոգին :

Ո քան փրփուրներ կը ճնէին ու կը մեռնէին անոր
սրտի ովկեանին մէջ :

Ո՞րքան յոյզեր , հոգեկան խուլ տագնապներու տո-
ղանցումով՝ կը տակնուվրայէին անոր հարուստ կուրծքք :

Մաշող յոյզեր , քամող յուշեր , ճնշող խորհուրդներ
պայթերու պատրաստ հրաբուխի մը վերածեր էին անոր
սիրու : Ի՞նչ լաւաներ դուրս պիտի չցայտէին . . .

Վերջապէս ջանաց իր մխիթարութիւնը փնտուել հե-
տեւեալ երգին կերկերեալ ու տխուր խաղերուն մէջ : —

Ալուսնակ գիշեր բոլորովին քուն չունիմ .
Ինձ տեսնողը կարծում է թէ տուն չունիմ .

Ո հ , ինչ անեմ , ճնողներս չեն թողնում ,
Գէթ մի վայրկեան հանգստանալ քո դրկում :

«Նշարանո լուսնեակի հանդէպն է ,
Կեանք ինդութիւն պարզ գիշերուայ լուսնեակին է .
Մի՛ լար , մի՛ լար , մեռնիմ կամար ունքերուդ .
Սրտասուքո վլաս կուտայ աչքերուդ :

«Ե՛կ , մտածենք , խորհուրդ անենք միասին ,
Կ'ումուսնանանք՝ չենք սպասեր մեծ պասին .
Մի՛ լար , մի՛ լար , մեռնիմ կամար ունքերուդ ,
Սրտասուքը վլաս կուտայ աչքերուդ :

«Կ'երթամ Թիֆլս գանգատ կ'անեմ քեղանից ,
Եադին սիրեց՝ ինձ գուրս արեց իր տանից .
Զար թշնամին իր ասածը կատարեց ,
Ինձ քեղանից , քեզ ինձանից բաժանեց :

Պլասւլ ձայն մըն էր որ կ'երգէր մեզմիկ , իր հոգիին
ամբողջ թափովը , իր զգացումներու լիառատ յորդումովը :
Ախ , ո՞րքան անուշ կ'ըլլայ լսել գիշերուայ այդ խորհրդա-
ւոր լուսթեան մէջ՝ մեներզը այն հոգիին , որ վիշտերու
ծանրութեան տակ կքած էր , և բանտուած թուչունի մը
ազատազրման տռաջին թորիչքին պէս դուրս կուգային բա-
ռերը նուշ բերնէն , կերտուած իր սրտին բաղձանքներէն և
հոգեկան վիճակէն :

Տակաւին կ'երգէր :

Ամպիրը , որոնք կզուած բամբակի գուլաներու կը նմա-
նէին , մերթ ընդ մերթ իրենց վաթկայ քօղովը կը ծածկէին
լուսինը : Երգը հազիւ վերջացած էր , երբ լուսինը կարծես
չցուցնելու համար երգին ախուր ալդեցութենէն առաջ եկող
զգացումներու յորդումին իր դիմային ազգարար նշանը ,
երեսը պահեց հետզեակ կուտակուող ամպերու ետին , և
անմիջապէս պայծառ գիշեր փոխակերպուեցաւ այն մթարսու-
ուեր գիշերին , որ արհաւիրք կը ծնցնէ մարդուն մէջ , և ուր
ուրուականներ միայն կը շրջին :

Տիկ . X . . . այնքան տարուած էր որ բնաւ չգուց իր
շուրջ տեղի ունեցող անմիջական փոփխութիւնը : Չէր զգար
թէ մահաշունչ մթութիւնով մը շրջապատուած էր , ան տա-
կաւին կը նկատէր թէ լուսնի ճառագայթներն են որ ան-
քըթիթ կը հսկեն իր վրայ : Կը նայէր , մի՛շտ կը նայէր լու-
սինին , սրուն մէջ արտացոլացած կը տեսնէր անոր դիմա-
նըկարը , ո՞րչափ գեղեցիկ էր . . .

Յանկարծ նկատեց թէ լուսինը կորած էր այլեւս . աչքերը մթագնեցան , ոչ մէկ բան կարողացաւ գիշերին մէջ տեսնել յստակ , միայն զգաց սառւերի մը անցքը , որ ուրուականի մը պէս կը սահեր մութին մէջէն , զգաց ձեռքի մը թեթև հարուածը ուսին վրայ : Ամէնը այսչափ և մնացածը կորսուեցաւ մութին մէջ :

Տիկ . X . . . յիշեց անմիջապէս իր հանիխն հէքեաթները մեռելներու նկատմամբ : Սննախնթաց սոսկում մը պատեց զինք : Աթափեցաւ , ոտքի ելաւ , բան մը ինկաւ իր գոգէն , վեր առաւ զայն բնազդօրէն ու հապճեսկ քայլերով փութաց սենեակ :

Մութը սոսկալի էր : Տիկ . X . . . ի մէջ ծնուռով արհաւերքը գաժանօրէն կը պատկերացնէր իր երեւակայութեան առջեւ սոսկալիթխար տեսիչներ :

Յուզումը միշտ յուզում էր , բայց այս անգամ բոլորովին տարբեր պատկերներու նկարումով կ'արտացոլար իր հոգիին մէջ : Վախը հետզհետէ մէծ համեմատութիւն կը ստանար իր մէջ , կը սոսկար , կը գողար , ակռաները իրար կը զարնուեին : Անմիջապէս անկողին մտաւ , քաշեց վերմակը դլուխը անոր տակ պահեց , իր գերազրգուած զգացումները Մորփէսի թմրեցուցիչ գեղովը հանգստացնելու համար :

Տիկ . X . . . կը քնանար այժմ , բայց արգահատելիօրէն խոռված հոգի մը ունէր , իր յուզումները քունին մէջ իսկ կը գծագրուէին գէմքին վրայ : Բնաւ հանգիստ չէր քունը ի՞նչ երազներ տեսաւ արդեօք . . . :

Երեք անմեղները կը քնանացին տակուին իրենց մօրհակապատկերը կազմելով :

Բ.

Մ . . . քաղաքը իր լեռնային դիրքովը սիրուն տեսարան մը կը պարզէր հեռուանց գիտողին աչքին : Տուները թէւ

խառն ի ճաղանճ , իրար անցած և գաւառական անշուշ ոճով շինուած էին , բայց անոր բնական դիրքին գեղեցկութիւնը մոռցնել կուտար Ասիական-գաւառական ճաշակին թողած խորթ տպաւորութիւնը : Քաղաքին ճիշդ մէջտեղը , բրակի մը վրայ բարձրացող հոյակապ եկեղեցին՝ կը հակէր ամբողջ բարեպաշտ քաղքինիներուն վրայ՝ իր ճակատը կանգնող խաչին հովանաւորութեամբ :

Մ . . . քաղաքին տեսարանը հիանալի է մանաւանդ գարնան և ամառուան միջոցին : Այդ եղանակներուն մէջ քաղաքը , որ շրջապատած է այգեստանային լայնանխատ տարածութեամբ մը , դալարագեղ բուրաստաններու պըպաւէտ ծառաստաններու հարաւատ բուսականութիւնովը պարփակուած կ'կլայ :

Քաղաքին արեւելեան կողմը տարածուած է Ա . . . գերեզմանատունը՝ իր ամբողջ մահացունչ մթնոլորտովը : Գերեզմանատան և քաղաքին մէջտեղէն կ'անցնի գեատկը , որ վազուն է մրայն գարնան եղանակին մէջ , ճիւնալի ժամանակ : Լեռը , որ հիւսիսէն կը սկսի և կը շրջապատէ ամբողջ քաղաքը , քովիչ քով և եսեւէ ետև , շղթայի օգակներու պէտիրարու կապուած՝ կ'երթայ մինչեւ սև ծով և անոր հարաւային ափունքին մէկ մասը կը կազմէ : Լեռը , իր այն ամբողջ լայնանխատ տարածութիւնովը՝ չէ բարեհաճած իր ծոցէն մշտահոս աղբիւր մը յատկացնել Մ . . . քաղաքին :

* * *

Մայիսի իրիկուն մըն էր : Մէկը այն անուշ ու զով իրիկուններէն , որը յատուկ է Մ . . . քաղաքին : Հիւսիսային գեփիւոը իր փայփայանքները կուտար ամբողջ բուսական աշխարհին և իր գգուանքները՝ մասնաւորապէս վարդին , որ սիրուն ու չէն-չող նազանքներով կը գրկէր զայն և համով հոսով համբոյըներ կուտար առատօրէն իր կարմրուկ այտերէն՝ անպատկառօրէն , շուայտօրէն : Տոփոտ սիրուհի մըն էր ան գեփիւոին համար :

Արեւը արեւմտեան լեռներու կատարին մօտեցած էր և
մէկ վայրկեանէն մրւոր կը սպառնար մութի ու սուգի մէջ
թողուլ ամբողջ քաղաքը : Ինք՝ ո՞ր կենսատու է , կուզէ
պահուիլ նոյն օրուան իր աչքին առջև տեղի ունեցող զո՞ւ .
բուն արեան վարագոյրին ետեւ : Հո՞ն , լեռներու և երկնքին
մէջտեղ կռւտակուեր էին կարծես այդ արիւնները և արեւը
կը վարագուերէին կարմիր բենեղի մը պէս :

Ամբողջ քաղաքը այդ իրիկուն դուրս լեցուած էր : Ամէն
մարդ հիւսիսային կողմի գաշտագետնին մէջ շրջադայութեան
ելեր էր . Ամանք գետակին արեւմտեան կողմը Կ . . . հովիտին
մէջն էին սփռուած , ամանք արեւելեան կողմը Ա . . . գերեզ-
մանատան մէջ՝ գետակին եղերքն ի վեր բարձրացող սարա-
ւանդին վրայ , ուրկէ կը գիտէին գալարւող ախտան օձը , որ
կ'անցնէր լիզելով սարաւանդին գարշապարը . իսկ շատերն ալ
շղթայուած էին գետակին աջ ու ձախ եղերքներուն վրայ :
Այս Մ . . . քաղաքին սովորութիւնն էր գարնան ու ամառ-
ուան իրիկուններուն համար : Հո՞ն էին գեռատի տղաքներ՝
իրենց սստոստուն թիթեաներու թռչառմներով , երխասարդ
մանչեր ու աղջիկներ իրենց պերճանքներովն ու նազանքնե-
րովն , իրենց խորհրդաւոր ակնարկներովն ու ժպիտներով ,
նոր հարսեր ու նոր փեսաներ , իրենց նորափթիթ սիրոյ վա-
յելքներուն մէջ , չափահաս ամուսիններ՝ իրենց գաւակնե-
րուն հետ . երջանիկ պատեր ու մամեր՝ իրենց թունիկնե-
րուն հետ : Հո՞ն էին նաև՝ մեկուսացած զիբքի մը մէջ ,
տարաբախտ ու գեռատի ամուսիններ , որոնց ճակտին տակ
հրդեհ՝ մը կը բոցավառէր և գանկին մէջ փոթորիկ մը կ'ալե-
կոծուէր : Այս վերջին գասակարգին մէջ մեզի համար ամեւ-
նէն ուշագրաւ դէմքը կը հանդիսանար Տիկ . X . . . , որ նրա-
տած էր Կ . . . հովիտին մէջ ծառի մը հովանիին տակ , իսկ
անկէց տասը քայլի չափ հեռուն , ուրիշ ծառի մը հովանիին
տակ նստած էր Պ . Ֆ . . . ճիշդ դիմացը Տիկ . X . . . ի :

Ակնարկներ իրարու հանդիպեցան . ակնարկներ , որ առ-
կէց առաջ ալ անծանօթ չէին իրարու : Շատ պերճախօս էին

այդ ակնարկները , որոնց տակ գաղտնիք մը պահուած ըլլալ
կը թուէր : Նայուածքները հազիւ հազ կ'ընդմիջուէին ան-
ցորդներու կարաւանէն և ահա նորէն կը գանէին զիրար :
Անխօս , անշշուկ ակնարկներ ու ժպիտներ , որոնք սակայն
շատ պերճախօս էին այն հազիներուն համար , որոնք միայն
գիտեն հասկնալ այդ անխօս-պերճախօսութիւն կոչուող հո-
գերանական գիտութիւնը : Այդ ակնարկներէն ու ժպիտներէն
ծնուող սրափ տրափիւններ , կուրծքի ելեւէջներ , հոգեյոյզ ու
տենդոս կեանքի հրայրքներ կը ստեղծէին անոնց հոգին մէջ :
Երկար տեւեցին կեանքի այդ հոգեբանական վայրկեանները ,
մընչեւ որ ուշ մնացած կաչաղակներու սուր ու երկար ճափնչ-
ներ ու ագռաւններու խուլ կախնչներ՝ սթափեցուցին զիրենք՝
իրենց առինքնուած գինովցած կեանքէն և ճպուաններու
ճաճոռյներ յիշեցուցին անոնց թէ մութը սկսեր էր տարա-
ծել իր համասարած քօլը : Վերջին խորունկ ակնարկ մ'ալ՝
քաղցը ժպիտներու խառնուրդով մը , որ հազիւ նշաղելի
։ մութին մէջ , և աներեւութեացան :

Տիկ . X . . . հապճեպ քայլերով ասան ճամբան բռնեց , իր
երեք զաւակները առանձին էին տան մէջ , հայրիկնին գիւղ
գացեր էր : Իսկ Պ . Ֆ . . . մասաւ Ա . . . զերեզմանատան մէջ ,
իր յուգուած սրաին ու խովզած հոգին հանգիստ մը հայ-
թայթելու համար :

* * *

Արեւը շատոնց մարը մտեր էր : Լուսինը գեռ նոր կը
բարձրանար հորիզոնին վրայ : Պ . Ֆ . . . փոսէն ելլող ուր-
ուական մըն էր կարծես , որ կը շրջէր իր բնակարանին
մօաերը :

Պառաւ մայրեր խակապէս ուրուական մը պիտի նկատէին
այն , եթէ պատահմամբ այն իրիկունը հոտ գտնուէին և
պիտի սկսէին խաչակնքել , որպէս զի մեռելը իր փոսը մտնէ ,
խաչի զօրութեան ներքւ : Արդեօք , ո՞րքան չեն պատահած
նմանօրինակ պարագաներ , ուր ուզած են մեզ հաւատացնել

հազար ու մէկ փաստերով, թէ մեռելները գիշերները իրենց գերեզմաններէն դուրս ելլելով կը շրջին: Թէ անոնք դժոխքի մշտաշարչար հոգիներն են, որոնք այսպէս մերթ ընդ մերթ խոյս տալով առնջարանէն, թափառական կը շրջին աշխարհիս վրայ, թէ անոնք գիշերները միայն կ'երեւին մեզ՝ աւելի իրենց բնակարանին մօտիկները:

Այս, Պ. Ք... ուրուական մըն էր, սիրոյ ուրուականը, փախած՝ ո՛չ թէ դժոխքէն, ա՛յլ սիրոյ ծնցուցած արհաւիրքէն, որ կը բոցավառէր իր սրտին մէջ սիրոյ անչէջ հրդեհը, թափառական ու անկայուն վիճակ մը տալով իրեն:

Սէրը, որ նոյնինքն կեանքն ու երջանկութիւնն է, ո՛րքան դժբախտ ու թշուառ վայրկեաններ գիտէ ստեղծել մարդուն համար: Սէրը կրնայ վերջ տալ նաև իր ծնցուցած կեանքին: Այս երկու հակապատկերներու մարմնացումն է ատիկա. կեա՞նք ու մա՞ն կ'առաջացնէ միանդամայն:

Լուսինը իր ամիսով սկաւառակը պարզած էր հորիզոնին վրայ և քանի կը բարձրանար, այնքան իր չիկացած երկաթի գոյնը թողելով կը ստանար իր սովորական արծաթի գոյնը, և որքան կը հեռանար հորիզոնէն այնքան իր շրջագիծը կը փոքրանար թէեւ, բայց աւելի կը գեղեցկանար և կը ստանար իր նազելաշուք կերպարանքը, որով տիրացած է «Երկնքի դշոյ» ախտալուին:

Պ. Ք... երկար թափառելէ յետոյ գերեզմանատան մէջ, անոր ոլորապասյտ ճամբաներուն մէջ, ինքզինք բաւական հանգստացած զգաց: Իր յոյզերը պահ մը առաջնաւան գերագուգուած վիճակը չունէին, բաւական զուգակշռուած էր իր դատողութիւնը, և ամեն կերպով պատրաստ կը դգար ինքինք լաւ, հեռատես ու արամաբանական որոշում մը տալու: Այժմ արամաբանութիւնը սկսած էր իր գերիշխանութիւնը բանեցնելու անոր բոլոր զգացումներուն ու յուղումներուն վրայ, մինչդեռ պահ մ'առաջ կը դեկապարուէր

առակ զգացումներէ և յոյզերէ, առանց տրամաբանութեան, առանց բանականութեան օգնութեան:

Գիշերային մեզմիկ զեփիւռը իր գդուանքները կուտար ծառերու տերեւներուն, որոնք կը շարժէին և իրար կը զարնուէին սօսաւիւնով մը, իրենց սիրահարին հպումին ազդեցութեան առակ և իրենց խշխացներով անոր փառքը կ'երգէին:

Դիշեր էր ու լսութիւնը սոսկալի գերեզմանատան մէջ: Սոսկաւմ ու արհաւիրք ազդելու չափ զարհութելի է գիշերը գերեզմանատան մէջ, երբ մանաւանդ այդ միապազաղ լսութիւնը կուգայ խանգարութիւն ծառերու տերեւներուն խըրտուքով և գետակին զացումովը, որ գիշերուան մէջ մութիւն չափ միապազաղ ու միօրինակ է: Այդ գերեզմանային արհաւիրքը այն միայն կարող է զգալ, որ գոնէ ժամ մը, մութ գիշերին մէջ գերեզմանատունը անցնելու տաժանքը ունեցեր է: Իսկապէս տաժանք մըն է այդ անդրշիրիմեան մթնոլորտին մէջ, ուր մահաշունչ պազ հոսանքը կուգայ զարնուել դէմքիդ, կեանք ունենալ գոնէ վայրկեան մը, Մեռելներու հետ ապրիլ, անոնց յուրա յիշասակներովը օրօրուիլ, աս' ամենաքաջամասիրս մարդուն խոկ վախի զգացումին թելերը պիտի գրգռէր ու ստիպէր որքան հնար է շուտ խոյս տալ այդ վայրէն:

Բայց այս որլորին հակառակ ինչո՞ւ Պ. Ք... ինքզինք աւելի հանգիստ կը զգար հոն, քան ուրիշ տեղ, արդեօք անոր մէջ չէին ծնուէր այն բոլոր արհաւիրքները, որոնք առ հասարակ սովորական են բոլոր մահկանացուներուն: Արդեօք կեանքը մահէն աւելի արհաւրալից էր իրեն համար որ կուգար սոսկ տաժանքներով, դժբախտութիւններով, յուսահատութիւններով ու զիշերային սարսուռներով կանգնիլ իր առջեւ, այնպէս որ մահը իրեն համար փրկարար միշտոց մը հանգիստանար, զինք իր տառապանքներէն փրկելու համար: Ո՛չ, Պ. Ք... կուգէր ապրիլ: Ապրիլ կ'ուղէր, ան

կեանքէն չէր ձանձրացած, կուզէր ապրիլ ու մանաւանդ սիրել այն էակը, որ իր կեանքի խաչալը եղած էր, պաշտել անոր յիշատակը առ յաւէտ: իսկ գերեզմանային այդ թաշ փառկոտութիւնը ունէր իրորոշ նպատակը:

Մարդուն սիրոյ զգացումին յորդումը ի դէպ՝ այնքան բուռն է ու սասաիկ, որ պահ մը մարդը իր բնազդային կիրաքերուն գերին գարձնելով կը հաւասարեցնէ անամնութեան, ուր տամարանութիւն և բանականութիւն իսպառ կը բացակային և գործերը այնաէս կը կարգաւորուին, որպէս թէ անամնական կեանքէ բղիսող գործեր ըլլային անոնք: Սյա պատկերը շատ յաճախ կը տեսնուի այն մարդոց վրայ, որոնք խուլ սիրահարուածներ են, և որոնք իրենց գործերուն առաջնորդ ունին միմիայն իրենց բնազդային կոյր զգացումները: Ուստի Պ. Ք... եւս երբ բաժնուեցաւ Տիկ. Խ. Հ. էն, որուն հետ և ո՛չ մի խօսք կարողացաւ փոխանակել, նոյն այդ գրութեան մէջն էր: Սիրոյ զգացումը ամենէն աւելի ուժեղորէն կը գործէր իր մէջ և հոգեկան այդ տագնապալից ու գերազրգոսւած վիճակին մէջ ամենավտանգաւոր և խիստ յանդուգն որոշումներ տալու լինդունակ էր, քանի որ յուզագումից վայրեանն էր որ կ'իշխէր իր բոլոր ֆիզիքական, մտաւորական ու հոգեկան առաւելութիւններուն վրայ:

Պ. Ք... ուզած էր սիրոյ զգացումներուն յորդումը մեղմել ու չափաւորել մահուան զգացումին յայտնումովը, և այդ նպատակով իսկ ինքինք դէպի գերեզմանատուն նետեր էր և յանձն առեր գիշերուան այդ գերեզմանային թաշփառկոտութիւնը, ինչ որ իր անմիջական ազգեցութիւնը ունեցեր էր Պ. Ք... ի վրայ: Ան ստանալով իր սովորական լրջախութիւնը, այժմ տամադիր էր տրամարանօրէն վերլուծելու խնդիրը, առանց զգացումներու մոլորիչ ազգեցութեան ենթարկուելու:

Նստաւ գերեզմանատան եղերքը, գետակին զառիվերին վրայ բարձրացող ուռենիի մը տակ, ու իր նայուածքները դէպի լուսնակին յառած՝ սկսաւ խորհիլ:

* * *

Գերեզմանատան մէջ գտնուող բոլոր ծառերուն մէջ այսուունին միակն էր որ յաջողեր էր շատ մը կանանչ գարուններ բոլորել ճերմակ ու ալեւոր ձմեռին ցուրտին բուքին տակ կքելով ու ճկուելով՝ օրհասական մարդու մը պէս խեղճ ու նկուն, տիսուր ու գլխիկոր: Տարերքներ շարունակ սպառնացեր էին իր գոյութեան: Ամսլրուպ պայմեր էր խուլ ու որուրնդուտ՝ իր գլխուն վերև՝ կայծակը զարկեր էր խուլ ճաթիւնով մը անոր ճակաբին՝ խորչումած, պարտասած ճակտին, որ տաժանքներու մէջէն բարձրացող և գուսլաբար իր ճաղատ գլուխը գուրս ցցող մարդու մը պէս դեռ կանգուն կը մնար այն ահարկու տարերքներուն առջեւ: Փոթորիկը շատ ու շատ հեղ փորձեր էր միմանգամ լինդ միշտ զայն կենազրու ընելու, պարպելով անոր արմատին վրայ գտնուող հողերը և ջանալով արմատախիլ ընել զայն: Բայց ան երկար մաքառեր ու գիմացեր էր, այն աննկուն, հաստատամիտ մարդուն պէս, որ առոչինչ համարելով իր դէմ յարուցուած բուոր խոչ ու խութ կը շարունակէ իր ճամբան արեան բիծերու վրայէն, տառապսնքներու զթանքներու մէջէն, արխւնաքամ եղած, պրկուած ու ճնշուած, ջղային տենդու գրութեան մէջ, սակայն միշտ աննկուն՝ սրտով, անպարատակի՝ հոգւով, անընկծելի՝ կամքով:

Ապրելու, երկար ապրելու տեսչը՝ բուսական աշխարհի մէկ անհատը կազմող այդ ծառին մէջ ալ ամենասաստիկ կերպով գարկ կուտար, որքան ալ իր երակներուն մէջ կենսունակ աւիշը չկարողանար վերանորոգման դերը կատարել այնպէս, ինչպէս պիտի կատարէր երիտասարդ ծառի մը մէջ: Ան իր ամբողջ երեւոյթովը կը նմանէր այն ջատուկ, կորաքամակ պատաւաւին, որ թէև իր կեանքի զանազան փուլերուն ու լրջաններուն մէջ վայելեր էր աշխարհային բոլոր վայելքները և մասամբ յագուրդ ստացեր, սակայն ան դեռ կը պիրէր ապրիլ և աշխարհը թողելու իրականութիւնը՝ իր այդ զառամած տարիքին մէջ իսկ անամուրութելի կը թուէր իրեն: Մահուան խորհուրդը, որուն այնքան ընաելացած էր իր

կեանքի երկարածիդ տարիներուն մէջ, դեռ կը սոսկացնէր իր էութիւնը:

Ինչո՞ւ այս խօլ ցանկութիւնը պիտի բահն թերեւս երիտասարդ կեանքեր, որնք կեանքի ամենահրայրքու շրջանին մէջ գտնուելով՝ կուգան հեգնել այդ զաւամեալ փափաքը: Ինչ յիմար փափաք, պիտի ըսն անոնք, դեռ ապրել ուղել, երբ արդէն բաւականէն աւելի ապրած և աշխարհի բոլոր խեղկատակ թատերգութեանց հանդիսատեսը եղած էն, և թէ մանաւանդ իրենց կեանքը այնուհետե անհամար զրկանքներու, արհամարհանքներու նորանոր դուներ պիտի բանար:

Բայց այդ ցանկութիւնը արդէն բնական զգացում մը դարձած է առհասարակ ամեն մարդերու մէջ, սկսեալ երեխացին մինչև զաւամեալ ծերուկը: Կեանքի բոլոր շրջաններուն մէջ ալ ապրող անհաստներ կուղեն գտնել հոն վայելքներ, որ գուացնեն իրենց փափաքները, իրենց կեանքի պահանջները, իրենց ցանկութիւնները: Հմայք մը, անբաժանելի սիրունութիւն մը, անմնցանելի անուշութիւն մը ունի կեանքը, որուն էութենէն ծորող այդ նեկտարները անյազարար ու մշտնջնապէս ծծել մարդուն խօլ ցանկութիւնն է որ տարիքին մէջ որ ալ գտնուի:

Ահա կենդանական աշխարհին և մանաւանդ մարդուն մէջ տիրող հայեացքը հանդէպ կեանքին:

Իսկ բուսական աշխարհին մէջ: Թերեւս հոն ալ նոյնքան բուռն է երկար, շատ երկար ապրելու տեսնը, որքան կենդանական աշխարհին մէջ: Զգացումները հոն ալ իրենց սահմանին մէջ միեւնոյն թափով կը գործեն, ո՛րքան կենդանական աշխարհին մէջ, եթէ ոչ ինչո՞ւ յամառէր ան բնութեան այդ սոսկալի տարերքներուն առջև կանգուն մնալու, իր կեանքը շարունակելու և նոր նոր ծիլեր, շիւղեր, սստեր ու ծիւղեր վերընձիւղէր՝ իր չորցած, փառած ծիւղերուն տեղ, միթէ ապրելու նոյն գիւղը չէր որ զինք կենսունակութեան կը մղէր: Այս, որքան ալ փոթորիկը խախտեցուցած իր ար-

մատը և որդը կրծած իր կուրծքը, նորէն ապրելու տեսչը կար անոր մէջ, ապրելու երկար ապրելու, որքան որ կարելի է, որքան որ իր ուժերը կը ներէն:

Սյս է համաշխարհային օրէնքը:

Շատ ապրող մարդու մը պէս շատ ալ բան տեսեր էր ուռենին: Անոր կեանքի ամեն մէկ վայրկեանը լի էր արկածալից տուամներով: Ո՛րքան քստմնելի ոճիրներ ծածկուեր էին անոր սէլվի ծիւղերուն տակ: Որքան դժնեն խորհուրդներու, սոսկալի գաղանիքներու շտեմարանը եղեր էր: Ինչե՛ր, ինչե՛ր վերջապէս գիտէին անոր ամեն մէկ ծիւղերը: Քաղաքի ամբողջ մարդիկը պատկառանքով ու ակնածանքով կը մօտենային իր քով, ամենքէն ալ յիշատակ մը ունէր պահած իր մէջ: Ոմանք կմուտ քայլերով, կարմրելով ու գլխիկոր կը մօտենային անոր, ուռենին անոնց տկար կողմը ունէր պահած: ոմանք պարծանքով, ինքնավտահ և քաղցր յիշատակներու վերջումով կը մօտենային անոր, ուռենին իրենց փառքի գափնին էր, անոր ծիւղերը իրենց կեանքի լաւագոյն էջերը կը փառաբանէին: Ուռենիի ծիւղերուն շարժման խցրտուքը ոմանց մէջ ահ ու սարսափ կ'արթնցնէր, անցեալ տիսուր վայրկեաններու պարզաբանութիւնը ընելով իր ինքնակոչ ծիւղերուն, ոմանց մէջ ալ հոգեպարար ու հանգըտաւէտ յիշատակներու քաղցրահնչիւն երգը կը բողբոջեցնէր գերերջանիկ վայրկեան մը ստեղծելով անոնց:

Սյս ամենը ուռենիին կեանքին պատմական էջերը կը կազմէին: Ան հանիներէն շատ աւելի գեղեցիկ պատմութիւններ պիտի պատմէր զինք ունկնդրուներուն, լրտեսներէն աւելի խորհրդաւոր գաղանիքներ պիտի հաղորդէր, զիտուններէն ու հոգեբաններէն աւելի լաւ կերպով պիտի պարզաբանէր ոճիրներու գաղանիքը, ու ամենարդար դատաւորէն աւելի անաշառ կերպով պիտի դատէր իրողութիւնը: Ան փորձառաբար սորվեր էր ամէն ինչ: իր աշքովը տեսեր ու քններ էր: Ամէն գաղանիք իրեն վատահուեր էր, իրը ամենամերիմ բարեկամ մը: Հպարտ էր ինք, շատ հպարտ

իր վայելտծ այդ մեծ համակրանքին համար : Մարդիկ միշտ կը խարէին զիրար , բարեկամի կեղծիքին տակ զիրար կը դաւաճանէին , իրարու դահիճներ կը դառնային . ամէն կողմ ապականութիւն , նենգութիւն կը տիրապետէր . կեղծիքը խարդաւանանքը ամենամեծ առաքինութիւնները կը համարուէին , խարերայութիւն . քինախնդրութիւն , զրպարտութիւն հրապուրիչ կերպով պատւոյ բարձունքին վրայ կեցած դէպի իրենց կը քաշէին ամբողջ մարդկութիւն . զիրար նսեմացնել և իր փառքը , պատիւն ու բարձրութիւնը ուրիշն անշքութեան , անպատութեան ու ստորնացումին մէջ վինտոելլ ամենահասարակ ու ճարպիկ միջոցները դարձած էին՝ այլասեռուած մարդկութեան համար : Բայց ուռենին մարդկային այդ աղտոտ մթնոլորտէն դուրս բնութեան անարատ ծոցին մէջ ապրող մենակեաց մը , ժառանգած էր ամեն ջշմարիտ յատկութիւն և պարզ ու անշահախնդիր կեանք , ուստի նա չէր խարեր ոչ ոք , հաւասարապէս մտերմութիւն ու հաւատարմութիւն ցոյց կուտար ամենուն , մարդկանց բռւր դասակարգերուն :

Ան շատ լաւ խորհրդատու մ'էր : Անոր արմատին վրայ նստող և բունին կրթնող մարդ մը ամենէն նպաստաւոր խորհուրդները կը յղանար , կարծես խորհուրդի զսպանակին ելեկտրական կոճակն էր որ կը զարնուէր անմիջապէս և հոսանքը կը կեղրոնանար ուղեղին մէջ , աւելի դիւրին հաւարաւորութիւն ընծայելով մարդուն խորհելու կարողութեան ու տրամաբանութեան :

Ահա նոյն ելեքտրական հոսանքն է որ կը բռնկցնէ Պ. Ք . . . Փ հակատը , որ ուռենին ճիւղերուն փայփայանքովը կը հովահրուէր և որուն վրայ լուսնի վճիք ցոլքերը՝ թափանցելով ուռենին ճիւղերէն ներս , կը դրոշմուէին հոգեխոյզ հեշտութեամբ մը :

Ուռենին ու լուսինը միանգամայն կը հսկէին Պ. Ք . . . Փ վրայ ու կ'ազդէին անոր խորհուրդներուն :

* * *

Ամբողջ քառորդ ժամ մը՝ շարունակ ձեռքը երեսին դրած , աչքերը դէպի լուսինը յառած՝ կը մտածէր ու կը մտածէր : Ծատ բաներ կուգային կ'անցնէին իր մտքէն , հին յիշատակներ , ուրախ կեանքի զուարթ պատկերներ , պատանեկան անմերկ յոյզեր , բայց ատոնց բոլորն ալ այսօր սեքողով մը վարագուրուած էին , կեանքի դրամային ամենէն եղերական , սրտառուչ պատկերներով հարուստ տեսարանին մէջ կը գտնուէր : Ծատ դառն էր ու յուսահատական՝ կեանքը այդ տեսարանին մէջ , ճգնաժամային վայրկեաններ էին , որ ո՞վ գիտէ ինչեր չպիտի ծնէին : Կը խորհէր որ ելք մը գտնէ իր այս տարտամ ու անորոշ կեանքին , և իր աննպատակ կեանքին վիրջ մը տայ կամ որոշ նպատակի մը հետապնդութեամբ կամ մահուամբ : Ինչ օգուտ ունէր իր այժմու կեանքը , ո'չ իրեն կը ծառայէր և ո'չ ալ ուրիշներուն . անօգուտ բեռ մը՝ որ կը տատանէր կենաց ու մահու , երջանկութեան ու ապերջանկութեան սեմին վրայ : Մարդկային կեանքը եթէ անընդունակ կը դառնայ ամեն ինչի , նոյնիսկ աշխատութեան , նա այլեւս կը դադրի գոյութեան իրաւունք ունենալէ : Պ. Ք . . . ալ ճիշդ այդ դրութեան մէջն էր , ընկերային ամեն կերպ յարաբերութիւններէ քաշուած էր , շատ քիչ կը խօսէր , կարճ , կարուկ պատասխաններ միայն կրնայիր խլել իր բերնէն , երբեք կը ժպտար , աշխատութիւնը շատոնց թողած էր , ան կը թափառէր գլուխը կախ , դէմքը ախուր , աչքերը երազկոտ , ճակատը խոնուն : Միշտ խոյս կուտար իր այն ընկերներէն , որոնց հետ շատ զուարթ ժամեր էր անցուցեր , որոնց ծանօթ էր իր զուարթ , ոստուտուն բնաւորութեամբ , իսկ այժմ անժպիտ , անխօս արձան մը , որ միայն թափառիլ գիտեր : «Ինչո՞ւ Պ. Ք . . . այսպէս է , կ'ըսէին , ի՞նչ ունի նա , ինչո՞ւ չխօսիր , չինդար , ինչո՞ւ չախսատիր : Բայց ո'չ մի բան գիտեր այդ մասին : ո'չ ոք կը համարձակէր իրեն հարցում մը ուղղելու , իսկ եթէ մէկը հարցում մը ուղղէր , ան կը լուէր , միշտ կը լուէր : Միայն թէքաներ մը՝ կը փսխային երբեմն , լաւ ու աներ չէին ըսուած

ները : Ոմանք այդ խօսուածները կ'ընդունէին պատճառ որ
Պ. Ք... ինքզինք այդ վիճակին մէջ դրած էր, որպէս զի
իր մասին շրջող աննպաստ զրոյցները մարէին, ու րիչներ
աւելի խորունկ պատճառներ կ'ուղէին նշմարել :

Պ. Ք... նստած ծառին արմատին վրայ, ձեռքը երեւ
սին դրած կը խորհէր լուսինը դիտելով, ու որոշումները
լուսապատճերացոցի նկարներուն պէս արագ արագ իրարու
կը յաջորդէին, բայց ատանց ոչ մէկուն ալ կը հաւանէր. ան
կ'ուղէր այնպիսի որոշում մը տալ որ մէկու մը երջանկու-
թեանը ծառայէր, մէկու մը, որուն կեանքի բոլոր դրուագ-
ներուն հետամուա եղեր էր և հոն տեսեր էր ոչ միայն դրժ-
րախտ կեանք մը, որ գութ ու արգահատանք հրաւիրէր իր
վրայ, այլ նաև համակրելի ու սիրուն էակ մը, որ կաթող է
իր շուրջ ատեղծել սէր, հիացում, յարգանք ու անձնուիրու-
թիւն: Իր թշուառութեանը մէջ իսկ երջանիկ, իր տառա-
պանքներուն մէջ անվեհեր ու աննկուն. իր քաղցածութեան
մէջ զուարթ ու վառվոռն. իր մելամաղձոտութեան մէջ
չքնաղ այդ արարածը, որ շատ մը դասեր ունէր տալու շա-
տերուն, Պ. Ք...ի համար կեանքի իտէալն էր: Առաջին
մէկ օրէն իսկ կապուած էին անոնք մէկզմէկու, երբ տակա-
ւին անմեղ ու անդիտակ տղաքներ էին, երբ սիրոյ մաշող
ախտը չէր կրծեր ու հատցներ իրենց սիրաը: Ո՛րքան կը սի-
րէին զիրար, նախ իբրև հայր ու եղբայր, յետոյ իբրև ապա-
գայ ամուսիններ...: Բայց ծնողական բռնակալութիւնը և
տիրող ընտանեկան անբարոյացուցիչ կարգերն ու սարքերը
անողոք հարուածով մը բաժներ էին միանգամ ընդ միշտ
իրարմէ, երկու ճշմարիտ, անկեղծ սէրեր միանգամայն խոր-
տակելով...:

Ահա՛ թէ ինչ կը մտածէր Պ. Ք...: Անոր երեւակայու-
թեան մէջ անըմբանելի արագութեամբ մը իրարու ետեւէ
շրջան կ'ընէին իր անցեալ կեանքի ամբողջ դրուագները,
որոնք այնքան սերտ առնչութիւն ունէին Տիկ. Խ...ի անց-
եալ կեանքին հետ: Օրերու, ամիսներու և տարիներու շր-

ջանին մէջ աեղի ունեցող եղելութիւնները այժմ մէկ վայր-
կեանի մէջ կը պատճերանային Պ. Ք...ի երեւակայութեանը
առջև, որոնք քիչ յուղում չէր որ կը ծննդէին իր մէջ, քիչ
զայրոյթ չէր որ կը գոյացնէին անոր հոգիին մէջ: Մերթ ընդ-
մերթ ակռաները կը կճռտէր, մարմնական սարսուռ մը կու-
գար իր վրայ, մազերը կը ցցուէին և չկրնալով բռնել ինք-
զինք, սպառնական ձեւով մը՝ զսպանակէ մղուածի մը պէս՝
վեր կը ցատկէր և կը ծառանար իբր թէ թշնամիի մը առջև.

— Ա՛խ, անիծուած սովորութիւն, անգութիւն մոլեռան-
դութիւն, դուք դահիճներ էք, մարդերու՝ անմեղ, արդար
մարդերու դահիճները, ամենախայտառակ, ամենաանգութ-
դահիճները, որ ոչ մէկ արդար ձայնի գիտէք ականջ դնել:
Զարկէ՛ք, անմեղներու, ազատախոներու և ճշմարտասէր-
ներու ճիտին ձեր կարմրաների, ժանա եաթաղանները, մինչեւ
որ ձեր եաթաղաններուն սուր ծայրերը փթանան, բայց մինչեւ
այդ ատեն, ո՛րքան զո՞ներ արիւնաքամ պիտի իյնան ձեր
սուրերուն տակ...:

Կուրծքը արագ արագ կ'ելեւէջէր, այնքան ուժգին կը
տրոփէր որ մօտիկը գանուսող անձ մը շատ որոշակի պիտի
լոէր անոր սրախն բարախումները՝ ժամացոցին թիքթաքին
պէս: Վերջին բառերը հաղիւ արտասանած՝ ամբողջ մարմ-
նով սարսուռ մը զգաց, սարսուռ մը որ ջիղերը թուլացուց
և չկրնալով ինքզինք սուքի վրայ բռնել ծառին բռնին կըր-
թնեցաւ բոլորովին ուժաթափ և ուշակորոյս: Վայրկեան մը
վերջ դառնութեամբ լի և յուղումնալից սարսուռներով հեւ-
քոտած սրախն արիւնարցունքներն էին որ կ'արտաթորուէին
իր բիբերէն դէպ վար...:

Ան լացաւ, շատ լաց եղաւ իր սե, թշուառ ճակատագրին
վրայ: Երկար արտասուեց իր խորտակուած սիրոյն համար,
որուն նկատմամբ կտուց-կտցի սուկի երադներ հիւսեր էին
միասին...:

— Ա՛խ, Խ... ։ ։ ։

Թուլացած նորէն նստաւ հոն :

Արցունքը մի քիչ սփոփանք տուեր էր իրեն։ Երկար հաւաչ մը արձակեց սրտին ամենախորունկ ալքերէն, լայն շունչ մ'առաւ և սկսաւ դիտել նորէն ցանցառ ու երկար լեզուանըման սաղարթներու մէջէն արծաթի լուսինը, որուն ճակատը աւելի պայծառացեր էր և իր շողշող վառ վառ ճառագայթները բարակ մազմազումներով կը զրկէր վար շէնշող սիրունութիւն մը սփուելու՝ թշուառութեանց և արցունքի ծմակին մէջ, ուր կ'արծես միամինակ մնացեր էր Պ. Ք. . . .

Սրտի այդ ալեկոծումներուն մէջ, հոգեկան այդ անորակելի խոռվքին ու դառնութեան մէջ, վշտի երկաթէ ծանրութեան տակ ընկճուած և իր ամքողջ յոյսը ջերմենանդ ուզօրաւոր հաւատքով Սատուծոյ վրայ դնող մարդու մը պէս վերամբարձ հայեացքով մը կը դիտէր լուսինը։ Խորհուրդ մը ծնաւ իր մտքին մէջ, որուն պարզեւած անդորրութիւնը լուսինին գեղ գեղ շառաւիզին հետ մինչև իր հոգիին խորը կը թափանցէին, արցունքէն վերջ ժպիտ մը ցոլացնելով անոր մաշուող մշտասուգ դէմքին վրայ։ Կարծես լուսնի սկաւառակին վրայ նկարուած կը տեսնէր իր պաշտելւոյն դիմագիծը և ուրկէ կը բղիմէր կոյս ու անմեղ ժպիտ մը և խառնուելով լուսնի ճառագայթներուն բարերար անձեւներու պէս կը ցօղուէին իր հոգւոյն խորը անդորրութեան և սփոփանքի միանուագ խառնուրդ մը ստեղծելով հոն։

Եւ իրաւ ալ երկու կարօտատանջ հոգիներու սիրազեղ հայեացքներն էին որ միեւնոյն վայրկեանին մէջ կ'ուզզուէին դէպի լուսինը և անոր սկաւառակին վրայ կ'ընդելուզուէին միմեանց մէջ

Տիկ. X . . . տան երդիքին մօտ բարձրացող տանձենին տակ նստած կը դիտէր լուսինը, իսկ Պ. Ք. . . . գերեզմանատան ուռենիին տակ նստած կը դիտէր լուսինը։

Երկուքն ալ կը դիտէին . . . երկուքն ալ կուլային Պ. Ք. . . . դադրեր էր այլեւս դիտելէ։ Ան լուսնկայ լուսին բան մը կը գրէր արագ արագ։ Վերջացաւ իսկոյն թուղթը ծալլեց դրաւ զրպանը։ Ուրքի կանգնեցաւ, երկար

շունչ մ'առաւ խորունկ սիրտ մը քաշեց և հայեացք մը պտացնելով իր շուրջ տեսաւ մարդերու գերեզմաններ, որոնց մով շրջապատուած էր։ Սարսուռ մը զգաց սրտին մէջ, սկսաւ գողալ։ Այժմ կը վախնար այն գերեզմաններէն, որոնց վրայ արհամարհոտ աչքով մը կը նայէր քիչ առաջ։ Արագ քայլերով սկսաւ հեռանալ այդ մահանոտ մթնոլորտէն, այս քան արագ կը քալէր որ գրեթէ կը վազէր, իր երեւակայութէնէն ծնունդ առնող ուրուականներ զինք կը հալածէին։

— Տիկ. X . . . կը տանջուի ինծի պէս, հաստատ գիտեմ զայդ։ Ամուսինը գիւղն է։ Նա տունը մինակ է։ Պէտք է անմիջապէս իմացնել իրեն իմ վճիռը, որ երջանկարեր կը բնայ ըլլալ երկուքիս համար ալ։ Գոնէ պէտք է իմացնել այս իրիկուն թէ ելք մը գտած եմ մեր թշուառութեան վերջ տուող, մեզի սփոփանք հայթայթող։

Այս մտածումներով հասաւ դրան առջև և դուռը բաղիելու վրայ էր երբ դուռը ինքնիրեն բացուեցաւ թեթև ճռինչ մը արձակելով։ Դուռը բաց էր մնացեր։ Պ. Ք. . . . իր շուրջը դիտեց արագ հայեացքով մը ու ներս սպրդեցաւ։ Հեռուէն տեսաւ Տիկ. X . . . , որ, հո՞ն, տանձենիին տակ նստեր էր։ Ուրախ սարսուռ մը համակեց իր ամքողջ էութիւնը։ Լսեց մելամազձոտ երգի մը վերջին վանկին թրթըռումը, որ կը մարմրէր լուռ գիշերի խորունկ մութին մէջ Քիչ մը եւս առաջ գնաց, անդամ ալ նայեցաւ ուշի ուշով, այս՛, նա էր . . . նստեր էր ծառին տակ ու լուսինը կը դիտէր։ Դէպ առաջ շարժուեցաւ թեթև քայլերով, զսպելով իր ամքողջ յուզումը, որ ուրախութեան, վշտի, վախի և սիրոյ խառնուրդ մը կը ներկայացնէր։ Մութին մէջէն ուրուականի մը պէս անցաւ Տիկ. X . . . ի քովէն, թուղթը անոր գիրկը ձգելով։ Երկվայրկեանէ մը ինքինքն դուրսը զտաւ։ Ամուսը մը վակեց դուռը, որ դաշտէն վերագարձին իր յուզումներուն ազդեցութեան տակ Տիկ. X . . . մոռցեր էր ամուս վակելու, և աճապարեց տուն համիլ՝ իր յուզումները քունին հետ հաշտեցնելու համար։

Դիշերը բաւական անցեր էր, երբ Պ. Ք. . . տուն հասաւ: Պառաւ մայրիկը երկար սպասելին յոցնած՝ անկողնին վրայ ընկողմանած քունը տարած էր: Զաւկին օրէցօր նիւ հարսալը իրեն մեծ վիշտ կը պատճառէր: Ի՞նչ ունէր տղան, որ այսպէս օր օրի կը հաւէր կը մաշէր: Կը ցաւէր, շատ կը ցաւէր որ անոր դարտին գարման մը չգտած պիտի մեռնէր . . . Ա՛խ, ի՞նչ կ'ըլլար որ իր տղան ալ ուրիշ երիտասարդներու պէս կարիճ ճիւան մը ըլլար . . . ուժով ուժով քալէր ու գետինը իր ոտքերուն տակ դողար . . . Ա՛խ, ֆէլէկ, ֆէլէկ . . . ի՞նչ եարա բերիր մանչուս գլխուն, ան կարիճ էր, կարիճ հա. . . : Ա՛խ, եարապ, ի՞նչ ֆալագաթ էր որ այդպէս հալ ու մաշ արաւ իմ որդիս . . . Ի՞նչ ունէր արգեօք, ի՞նչ . . . Շատ, շատ անգամ հարցուցեր էր անոր այդ մասին, բայց միշտ անորոշ պատասխաններ առեր էր:

— Ոչի՞նչ մայրիկ ոչի՞նչ, ես բան չունիմ, մի՛ վախնար, ճիւանդ չեմ . . . Այս էր անոր սովորական յանկերգը:

Բայց ի՞նչպէս համոզուիլ . . . Ո՛չ, ճիւանդ էր և կ'ուղէր կեղծել որ իրեն վիշտ չպատճառէ: Ա՛խ, քէօր ըլլայ ան հէքիմը, որ չէր կարողացեր բժշկել իր տղան: Նորելուկ հէքիմները անաքանդ մարդիկներ են. խելքերնին պանի չի հասնիր ու մեծ մեծ կը ջարդեն . . . Ո՞ւր էր, ո՞ւր մըզտիսի Հաճաղան, ա՛ն հէքիմ էր, պապա՛ հէքիմ, ան կը բժշկեր տղան . . . Ա՛խ, եավրուն պիտի թռէր ձեռքէն և ինք չոր գլուխ պիտի մնար . . . Եավրո՛ւն . . . Եավրո՛ւն . . .

Այս մտմուլքներուն մէջ քունը տարեր էր:

Պ. Ք. . . ծածկեց պառաւ մայրիկին վրան ու ինքն ալա նկողին մտաւ, այնքան հօգեկան սարառուաններով հարտւատ վայրկեաններ ապրելէ յետոյ մի քիչ սփոփուած ու հանգստակած:

* *

Լուսնակ գիշեր էր,

Բնութիւնը իր հանդարտ նիրհը կը շարունակէր, խեղդելով իր անհուն, անսահման ծոցին մէջ իղձերն ու փափաք-

ները այն մարդկանց, որոնք կը սիրեն պարուրուիլ ապագայ երազներով ու յոյսերով, վարագուրելով վիշտերն ու թախիծները այն մարդկանց, որոնց երջանիկ կեանքի ոսկեղնիկ երազներով հիւսած ծրագիրները խորաւակուած են ընկերային կեսնքերու մէջ գոյութիւն ունեցող աննպաստ, անբարոյացնող կարգերու հետեւանքով և մնապաշտ մոլեւանդութեանց դահճային արհաւերքներով:

Ահա այդ կերպ կեանքի մը դժբախտ զոհերն էին որ Մորդիսի երջանիկ զրկին մէջ ուզած էին որոնել իրենց հանգիստը:

Լուսինը հեգնուա ժպիտով մը և արհամարհուա հայեացքով՝ աշխարհային այդ խայտառակութիւններէն գանած կ'ամփոփէր իր ճառագայթները և կը փախչէր գէպ Արեւմուտք, տեղի տալով իր հաւատարիմ փեսային, որ իր վերկենդացուցիչ ճառագայթներովը ՆՈՐ կեԱՆՔ սփոէր աշխարհի երեսին:

Գ.

Մայիսի գեղածիծաղ առաւօտ մըն էր:

Լուրթ կապոյտ երկինքը կը պսպղար արեւուն նորածագծուէն-ծուէն ճառագայթներուն տակ, որոնք իրենց թարմ կենսունակութիւնը սփուեր էին անոր կապտորակ երեսին վրայ:

Արեւը դեռ պահուըտած էր Ա.գ.-Տաղի բարձրաբերձ ու երկարածիգ շղթաներու եախն և իր գոյութիւնը կը զգացնէր միայն արեւելեան հորիզոնին վրայ, որ արեգակնային երկունքին մէջն էր, տաժանքով ու արիւնով ծնելու համար զայն:

Բնութիւնը վերազարթներ էր:

Գիւղացին, բնութեան այդ հարազատ զաւակը, որ քաղաքին աղտոտ, խեղդուկ, խուժանային մթնոլորտէն հեռու, բնութեան գերերջանիկ գողին մէջ կ'ապրէր, ամենէն կա-

նուիս արթնցողը եղեր էր թուչուններէն ալ կանուխ , արեւէն ալ կանուխ մթնազին ելեր էր և իր իշուկը հետ , որուն վրայ բեռցուցած էր իր գիւղատնտեսական արտադրութիւնները , քաղաք կուգար իր կաթն ու թանը , կարագն ու մածունը , հաւկիթն ու բանջարը ծախելու քաղցիներուն :

Շաղ առաւօտը կը վէտպէտար նորածագ արեւուն նորածիւ ճառագայթներուն տակ :

Բարդ ի բարդ շաղերը ամբողջ բուսականութիւնը հարսնաւորեր էին , իրենց զուլալ , թարմ վճիտ ցոլքերով սիրող ջունելու համար աշխարհի փարոսը , որ երբեմն իրանի և Հայաստանի Աստուածը եղեր էր :

Շաղ շաղ առաւօտը արեւուն շող շող ճառագայթներուն տակ՝ չէ՞ն-չող սիրունութիւն մը ստնկծելով՝ բնութեան հիասքանչ մէկ դրուագը կը հիւսէ :

Բնութեան սիրերգուները իրենց ձիւ-ձիւ , ծըւան-ծըւան ձայներով այդ դրուագը կ'օրհնաբանէին ու կը փառարանէին :

Գեղեցիկ էր առաւօտը , և աւօտային պապղուն ճաճանչներ տանիքներու վրայ , պատուհաններէ ներս կը տարածուէին ու կը թափանցէին , իրենց հետ խինդ ու խնծիղ բերելով ամեն կողմ:

— Մայրիկ . . . ճչաց սուր , ամենէն պղտիկը իր քունին մէջէն :

Կեանքը դեռ իր թմրածութեան մէջն էր Տիկ . X . . փտան մէջ , դեռ կը քանանային , կենդանութեան առաջին նշանը այդ առտու պղտիկին այս սուր ճիշն էր , որ ծնունդ առեր էր իր տեսած մէկ երազէն , որու միջոցին մեծ եղբայրը կոչտ հարուածները կ'լնդունէր : Մի քանի թրչկլտուքներ և ահա կեանքը այդ տան մէջ դարձեալ սկսաւ խորթալ :

Սրեւր շատոնց տարածուեր էր . դուռները բացուեր էին և շարժումը սկսեր : Ամեն կողմ կեանքի եռեւեփը կար , շարժում , միշտ շարժում : Խանութպաններ իրենց խանութը . վաճառականներ իրենց վաճառատունը , գործաւորներ իրենց գործատուները կ'երթային հապճէպ քայլերով , իրենց կեանքի

ծրագիրը ամբողջացնելու համար : Կովերը խուլ ու անվերջ բառաջներով դէմփի իրենց հօտաղը կը գիմէին , դանդաղ ու համաչափ քայլերով և ծոյլ ծոյլ որոճալով :

Տիկ . X . . դեռ կը քնանար : Դիշերը ամբողջ գրեթէ անքուն անցուցեր էր լուսաբացին էր որ մի քիչ կարողացեր էր քնել , իր մտատանջ երեւակայութիւնը և յոզնած ուղեղը իրենց վերանորոգման դերին մէջն էին : Ի՞նչ սիրուն դիմագիծ մ'ունէր ան իր քունին մէջ : Քնած հրեշտակ մըն էր ճշմարտապէս ! . . .

Ոյս առառ պղտիկները իրենց մայրիկէն կանուխ արթընցան և իրենց աղմուկներովը , անհանդարտ ոստոսառմներովը անոր քունը խանդարեցին : Մայրիկը արթնցաւ , կոպերը ուռած էին , գլուխը ծանրացած էր և դէմքին վրայ անհանդատութեան նշաններ կը գծագրուէին : Կեանքը մոայլ ու մութ էր անոր աչքին առջև և ընտանիքը՝ դժոխ . որուն մէջ կ'այրէր կը խանձուէր իր ամբողջ էութիւնովը : Ընտանեկան կեանին երջանկութիւն . . . Պա' իրեն համար անծանօթ գիտութիւն մըն էր : Միայն ի՞նքն էր ապերջանիկը , թէ ուրիշներ ալ իրեն պէս էին : Կա՞ր արդեօք մի որ և է ընտանիքի մէջ այդ երջանկութիւնը . այդ ալ շատ խնդրական էր իրեն համար : Այդ մասին կատարեալ անհաւատ մը դարձեր էր : Յոյալ , մոայլ ու տարտամ յոյս անդամ եօթը երկար տարիներու մէջ իր անէացումը ամբողջացուցեր էր ու իր մարմրուն , յուսանատ մեղեղիին վերջին տիսուր խազերը կը թրթուացնէր անոր ականչին՝ տարտամ ու անորոշ . . .

— Մայրիկ . . . ճչաց դարձեալ պղտիկը և վազելով եկաւ մօրը վիզը փաթթուեցաւ :

Դուռը ուժով մը բացուեցաւ և սեմին վրայ երեւցաւ խոժոռ դէմքով միծ եղբայրը : Մայրիկը սուր ու կծու ակնարկ մը նետեց անոր վրայ և քանի մը յանդիմանական խօսքերով կշտամբեց զայն , գրկեց պղտիկը և համբոյլներով ողողեց անոր նուռ այտերը :

— Թըրըխ , թըրըխ . . . դուռը զարնուեցաւ : Տիկ . X . . դեռ իր անկողնին մէջն էր , ցնցուեցաւ , խկոյն դուրս ցատ-

կեց անկողնէն և յանձնարարելով իր աղջկան , որ մինչև այն ատեն լուռ ու մունջ իր քով նստեր էր , երթալ դուռը բանալ , ինք շտապից հագուիլ ու ժողվուել անկողինները : Ի՞նչ պիտի ըսէին , եթէ դրացիները զինք այդ ծոյլ վիճակին մէջ տեսնէին :

— Հայրիկս է , հայրիկս . . . պոռաց դուրսէն մանչը :
Տիկ . X . . . հանդարտեցաւ և իր սովորական լրջութիւնը վերստացաւ :

Տիկ . X . . . ի ամուսինն էր որ գիւղէն կը վերադառնար : Ան գիւղ գացեր էր , որպէս զի ուտելու բան մը ճարէ իր ընտանիքին : Մի քիչ ցորեն հաւաքէ և ալիւր աղալ տալով իրեններուն հաց շինել տայ : Եւ այդ անել իրեն համար յաջողուեր էր : Հիմա իրենց կենսունակութիւնը ապահովող ալիւրը իր իշուն վրայ բեռուցած կը մտնէր ներս , գոհունակ ժամփառ մը պտտցնելով իր դէմքին վրայ : Մեծ տղան իսկոյն հայրիկին ոտքերուն փաթթուեցաւ և սկսաւ անվերջ պահանջներ ընել ու գանգատիլ մայրիկն : Հայրիկը վերառաւ տղան , գրաւ իշուն վրայ և այսպէս առաջացաւ բակին մէջ . մինչև չինքին առջև :

— Մայրիկդ ո՞ւր է , տունը չէ՛ հարցուց ան , վար առնելով էշէն պղտիկ լեւոնը (այս է մեծ տղուն անունը) :

— Մայրիկս դեռ պառկեր էր , ըստաւ ան յինքը կիտելով :

— Պառկեր է ! . . . մրմռաց ամուսինը բարկանալով , և սկսաւ քակել էշուն բեռը : Մենք լեռ-սար իյնանք , տանջութինք , չարչարուինք պատառ մը հացի համար , ան ալ իր քէֆին պէս թող պառկի ու պտտի , կմկմաց նա քիթին տակէն , ու գառնալով լեւոնիկին . գնա՛ , շո՛տ ձախն տուր :

— Ես արդէն շատոնց արթնցեր եմ . ճախնեց ետեւէն Տիկ . X . . . մելամաղնոտ ժպիտ մը գոյացնելով իր դէմքին վրայ :

— Ես , դարձաւ Պ . Փ . . . իր տիկնոջ , քեզ ըստած էի որ այս առտու կանուխ պիտի վերադառնամ և միեւնոյն ատեն յանձնարարած՝ որ շատ կանուխէն պատրաստ ընես ամեն ինչ՝ հաց շինելու համար , ո՞ւր է դեռ օճախը չես վառեր :

— Զի կրցի կանուխ արթնալ , որովհետեւ անհանգիստ էլ և ամբողջ գիշերը չի կրցի քնանալ , լուսաբացին միայն մի քիչ աչքերս փակեր էի : Ու խոր հառաչ մը քաշեց Տիկ . X . . .

— Նորէն միեւնոյն խօսքը , Աստուած իմ , ի՞նչ ունիս , ի՞նչպէս ալ ամեն ատեն կը ջանաս պատրուակով մը ծածկել յանցանքդ , ծուլութիւնդ : Բայց այդ ժիր ծամոցը շատ փատեցաւ ալ , հոտելու աստիճան , գոնէ փոխեցէք սա քիչ մը : Տէ՛ր Աստուած , զուր տեղը չէ եղեր որ կըսեն պարդացող աղջիկը տան եար չըլլար :

— Խնդրեմ մի՛ խսովէք կնոջ մը լուռ տանջանքը . . .

— Ի՞նչ տանջանք , օհօ՛ , ահա քեզի խօսք մ'ալ : Միթէ՞ ինձ պէս ամբողջ գիշերը տաժանակիր ճամբորդութիւն ըրիր , քու ամուսինդ ու պղտիկներդ կերակրելու հոգէն ու անհամաշեշտութենէն մղուած , թէ չէ ամբողջ գիշերը հերոսաբար լեռները պատեցար անձնուէր լնկերներուդ հետ ազգային փրկութեան գատին համար . . . թող կնիկ այլեւս , դուն ճահիլ չես , խելքդ գլուխդ ժողուէ և տունիդ տեղիդ հոգ տար :

— Տունիս տեղիս հոգ տանիմ . . . Ո՞ր առւնիս , ո՞ր տեղիս , ի՞նչ սրտով . կոտորուած ու ջախչախուած սրտով : Ո՞չ , չըլլար , չեմ կընար , սիրտս խորտակուած է ու երջանկութիւնս ինէ խսպառ խլուած . . . Ախ , երջանկութիւն , ո՞ւր ես , ինչո՞ւ այդքան շուտ խոյս տուրի ինէ . . .

— Դուն երջանկութեան անընդունակ արարած մըն ես :

— Ե՞ս :

— Այո՛ , գուն , որովհետեւ չես գիտեր վայելել աշխարհային բարիքները :

— «Ես չեմ գիտեր վայելել աշխարհային բարիքները» , մրմռաց քթին տակէն Տիկ . X . . . և աչքերը արցունքով թրչուեցան . . . Այո՛ , գիտեմ վայելել , թերեւս շատ մը ուրիշներէ շատ աւելի լաւ , սակայն ինձ չեն տար այդ վայելքները , հասկցա՞ր , ուրիշները չեն տար :

— Ապերա՛խտ . գոչեց ամուսինը ակռաները կճրտելով ,

միթէ՞ կարող ես ուրանալ քեզ երջանիկ ընելու համար իմ յանձն առած զոհողութիւններս :

Տիկ. X... լոեց :

— Բայց դու ինչո՞ւ պապանձեցար այս տեղ: Հա՛, որովհետեւ փաստ չունեցար հերքելու ըսածններս, որոնք ճշմարտութենէն ալ քիչ մ'աւելին են:

— Դուք ոչինչ ըրած էք զիս երջանիկ ընելու համար, հեկեկաց Տիկ. X... և աչքին մէջ պատրաստ արցունքները բիբերէն վար կախուիլ սկսան:

— Ահա՛, կնոջ ամենամեծ զէնքը, որով կ'ուզէ փոխարինել ամեն երախտագիտութիւն: Բայց զարմանալի բան, դուք ձեր այդ ապերախտութեանը մէջ իսկ սիրելի ու հանդուրժելի էք: Ո՞վ գիտէ թերեւս կնոջ ամենամեծ հմայքը, նոյն այդ բանին մէջ կը կայանայ:

— Ո՛չ, մի՛ նախատէք կինը...

— Եւ դուք մի՛ ուրանաք ձեր երախտագիտութիւնը:

Վայրկեան մը լուսութիւնը միայն տիրեց երկուքին մէջ:

— Ի՞նչ երախտագիտութիւն, հարցուց Տիկ. X... գլուխը վեր առնելով:

— Ահա դուք դարձեալ կ'ուրանաք:

— Ո՛չ, ես բան մը չեմ ուրանար: Եթէ վայրկեան մը գիտայի թէ երախտաւորուած էի ձենէ, միշտ հպարտութեամբ պիտի խոստովանէի և ինքինքս երջանիկ պիտի զգայի, ընդհակառակը ես ինքս աւելի զոհաբերուած կը զգամ ամուսնութեան այս սեղանին վրայ:

— Մի՛ ստէք անամօթօրէն:

— Ո՛չ, չեմ ստեր, միայն իրողութիւնը կ'ըսեմ:

— Ուրեմն մոռցեր էք դուք ամեն ինչ, ես փնտեցեր եմ միմիայն ձեզ երջանիկ ընելու համար:

— Ընդհակառակը...

— Լաւ ուրեմն, մտիկ ըրէք: Դուք շատ լաւ կը միշէք թէ ես նախ քան իմ ամուսնութիւնը պատուաւոր դիրք մը կը գրաւէի մեր քաղաքի վաճառականներուն մէջ: Ամէն

շրջանակներու մէջ ծանօթ դէմք մը դարձած էի և իմ պատուաւութիւնը կասկած չէր վերցներ: Ես միակ ծրագիր մ'ունէի ամբաղջ կեանքիս մէջ: — Երջանիկ ընթանիվ մը ունենալ...

Հսու Տիկ. X... ի ամուսինը խօսքը ընդհատեց, խորունկարտ մը քաշեց ու շարունակեց կրկին:

— Այդ մասին շատ խորհեցայ և ուսումնասիրեցի իմ շուրջ գանուած ընտանիքները, որպէս զի անոնց փորձառական կեանքէն ես կարենայի օգտուիլ: Տեսայ թէ անոնց 100ին 90ը ապերջանիկ է: Թէև դրսերեւոյթով փայլուն, բայց ներքնապէս քայլայուած ընտանիքներ շատ կան: Արտաքնապէս սիրուն քօմբլիմաններով երջանկութեան պատրանքը սուսող զոյգերու մէջ, ներքնապէս ապերջանկութեան զանազան ձեւերու փատահանները կը կրէին իրենց սիրակերը: Այս տխուր իրականութիւնը զիս սոսկացուց և եղաւ ժամանակ, ուր ամուսնութեան գաղափարը գժոխսքի մը պատկերը կ'ուրուագծէր իմ առաջ: Բայց երբ խորը թափանցեցի անոնց ապերջանկութեան, տեսայ թէ ընդհանրապէս կեանքի կարիքներու չգոյութենէն կամ նուազութենէն առաջացող երեւոյթներ էին անոնք: Ապրուստի գժուարութիւնը, դրամի նուազութիւնը կը ստեղծէին այդ չարիքները: Ուստի եղրակացուցի թէ երջանիկ ընտանիք մը կազմել իմ ձեռքս էր, և թէ ինձ համար բացարձակապէս յիմարութիւն պիտի ըլլար բոլորովին անպատրաստ ոտք կոխել ամուսնական կեանքի սեմէն ներս: Շատ փառաւոր գտայ ու միանդաման շատ ալ ճշմարիտ իմ այս խորհրդածութիւնը, և անկէց յեսոյ ինքինքս նուիրեցի այդ ծրագրած իտէալիս իրականացման, որուն մէջ կ'երազէի գտնել կատարեալ երջանկութիւնը: Ինձ յաջողուեցաւ իրականացնել իմ բոլոր առաջադրութիւնները: Թէև քիչ մը ուշ, սակայն յաջողութիւնը կատարեալ էր, որովհետեւ ձեռքիս մէջ ահազին հարստութիւն մ'ունէի և ես որոշեցի ամուսնանալ 55 տարեկանիս մէջ: Այժմ երջանիկ ամուսնութեան չէնքին ատաղձները ամբողջութեամբ պատրաստ են, կը խորհէի, կը միար միայն զայն կառուցանել...

— Թըրըիս, թըրըիս... գուռը զարնուեցաւ : Ամուսինը քնդհատեց ի՞ո խօսքը : Տիկ . X... ոտքի կանգնեցաւ և շտապեց դէպի գուռոր :

Փոքրիկ տղայ մը նամակ մը յանձնելով Տիկ . X...ի ,

— Պ. Ք...ն զրկեց , ըսաւ :

Տիկ . X... առաւ նամակը , պահարանը իսկոյն պատրատեց , մէկ ակնարկով լափեց անոր պարունակութիւնը և քիչ մը ուրախ տրամադրութիւնով լեցուած փութաց ամուսնոյն մօտ : Անոր մաւլուած դէմքը դիւթիչ սիրունութիւն մը ստացած էր , բայց մերժ ալ խորախորհուրդ մտածողութիւններու մէջ կ'ընկղմէր , նամակին պարունակութեան վրայ կը խորհէր և կ'ուզէր գուշակումներ ընել :

— Ո՞վ էր , հարցուց ամուսինը , անոր յանկարծական փոփոխութիւնը նշմարելով :

— Ո՞չ ոք , դրացիներէն մըն եկած էր իմանալու որ փուռը ե՞րբ պիտի վառենք , ըսաւ Տիկ . X... արուեստական ժպիտ մը գոյացնելով իր դէմքին վրայ :

Այս ժպիտը շատ յանկուցիչ էր ամուսինին համար :

— Բայց զուրք ուրախ վերադարձաք :

— Շա՛տ հետաքրքիր եմ իմանալ ձեր պատմութիւնը , վրայ բերաւ Տիկ . X... , ան իմ մէջ ուրախ տրամադրութիւն մը ստեղծեց : Խնդրեմ շարունակեցէք :

— Այո՛ , պիտի շարունակեմ , բայց կը վախնամ որ ասկէց վերջ ըսելիքներս ձեր ականջին այնքան ախորժ չնչեն :

— Այդ ոչի՞նչ , հերիք է որ ես իմանամ ձեր շնուած ծրագրին էութիւնը և կեանքի ու ընտանիքի մասին ձեր քմբոնումները : Թերեւս , ով զիտէ , նոյնինքն այդ բանին մէջ զանեմ իմ սիրփանքը :

Տիկ . X... դարձեալ ընկղմեցաւ իր մտածումներուն մէջ : Հետզհետէ նամակին պարունակութիւնը իրեն համար հանելուկ մը դառնար :

Պ. Ք... անդամ մը հազար , թաշկինակով քիթը սրբեց ու վերսկսաւ իր կեանքի պատմութեան :

— Ամէն բան իր կարգին էր : Խիզնս կատարեալ այսպէս հանդիսաւ էր և ներքին գոհունակութիւն մը կուգար ինձ ըսել թէ ժպտադէմ երջանկութիւնը ինձ կը սպասէր ... : Տարօրինակ բան , ինչպէս կըլայ որ իմ կանխազգացումներս զիս խարեցին , մինչդեռ պէտք էր դրականութեամբ յայտնուէին : Ես խմացած եմ թէ կանխազգացումը մարդուն մէջ յայտնուող այն , երեւոյթն է , որ ապագան կը գուշակէ :

— Կանխազգացումը , ըսաւ Տիկ . X... սթափելով , մեր ներքին դատողութեան ու տրամարանութեան արդիւնքն է : Շատ մը բաներ մեր իմացականութիւնը կը դատէ ու կը տրամարանէ , բայց մեր լեզուն չկրնար արտայայտել , ահա այս պարագային կը գոյանայ նախազգացումը , որ մեր հոգեկան կամ ներքին աշխարհի դատողութեան եղբակացութիւնն է , որ միմիան զգացողական է : Ինչպէս արտայայտուած շատ մը տրամարանական եղբակացութիւններ սխալ արդիւնքի մը կը յագնին , այնպէս ալ մեր կանխազգացումները շատ անդամ կը խարեն զմեզ : Ահա այս կարգին կը պատկանի ձեր կանխազգացումն ալ : Շարունակեցէք :

— Այսպէս կարգը եկած էր ընտրութիւններու դժուարին գործին : Նախ ուզեցի ընել իմ ընտրութիւնը մեր հարուստ դրացիին աղջկանը վրայ , բայց շնուռով հրաժարեցայ այդ գաղափարէն ...

— Լաւ կ'ընէիք եթէ չհրաժարէիք , ընդմիջեց Տիկ . X... :

— Ինչո՞ւ :

— Շարունակեցէք , յետոյ կ'ըսեմ :

— Որովհետեւ կը մտածէի թէ մարդկութեան դէմ ապերախտութիւն մը ըրած պիտի ըլլայի , երջանկութեան երկուծորակներ միեւնոյն աւազանին մէջ հոսեցնելով : Զէ՞ մի որ ան առանձինն ու ես ալ առանձինն կրնացինք մէյմէկ զըրկեալներ բախտաւորեցնել :

Տիկ . X... հեզնոտ ժպիտ մը վառեց իր դէմքին վրայ :

— Ուրեմն ինչո՞ւ դաւաճանէի մարդկայնութեան հանգէպ , շարունակեց Պ. Ք... : Բարի կամեցողութիւնը , ընդ-

հանուր բարօրութեան գաղափարը և թշուասները ուղղակի կամ անուղղակի կերպով երջանկացնելու բարի ձգտումը կը պարտաւորեցնէին զիս տարրեր կերպով գործել :

— Այսինքն ամուսնանալ աղքատ աղջկան մը հետ, կամ որ նոյնն է, ինձ հետ :

— Այո՛, չէ՞ մի որ ատանկով անբախտ մը բախտաւորացած պիտի ըլլայի :

— Եւ դուք ինչէ՞ն գիտէիք թէ ես անբախտ էի :

— Այդ շատ պարզ ու բացայայտ է : Որովհետեւ ձեր ծնողքը հարուստ չէին և պիտի չկրնային քու փափաքներուդ գոհացում տալ :

— Միթէ՞ կը կարծէք թէ հարստութիւնը երջանկութեան աղբիւրն է :

— Անչուշտ :

— Միթէ՞ կը հաւատաք թէ միայն մէկ անբախտ մը, որպէս դուք կը սիրէք կոչել, բախտաւորցներով՝ ընդհանուրութեան նպաստած պիտի ըլլաք :

— Բանականօրէն : Որովհետեւ եթէ ամեն մարդ ինձ պէս ընէր, աշխարհի երեսին անբախտ կամ աղքատ չպիտի մնար :

— Ծափահարելի գիւտ... բացագանչեց Տիկ . X... և սկսաւ բարձր ձայնով խնդալ :

— Եւ սակայն ամեն մարդ այդպէս չի գործեր, չարունակեց ամուսինը, և դառն փորձառութիւնը եկաւ ցոյց տալ թէ անոնք իրաւունք ունէին այդպէս չգործելու :

— Որովհետեւ... :

— Որովհետեւ ատանկով ո՛չ թէ անբախտը կը բախտաւորուի . այլ ընդհակառակը բախտաւորն ալ կ'անբախտանայ, ապացոյց՝ մեր կեանքը : Բայց նորէն գոհ եմ, որովհետեւ խիղճս հանգիստ է, որպէս իր ընկերային պարտականութիւնը կատարած մարդ :

— Ընկերային պարտականութիւններու և ընտանեկան անդորր ու երջանիկ կեանքի մասին ձեր ըմբռնումները մխալ են: Բայց թողունք առայժմ ատոնք, յետոյ ի՞նչպէս կատարեցիք ձեր ընտրութիւնը :

— Յետոյ երբ ես յայտնեցի թէ չէի ուղեր մեր հարուստ դրացիին աղջկանը հետ ամուսնանալ, առաջարկեցին զձեզ: Երբ ձեր անունը լսեցի, իսկոյն համակրանքի պէս բան մը դոյցաւ ներսու: Ձեզ տեսեր էի արդէն քանի մը անգամներ դպրոցի ճամբուն վրայ: Համեստութեան, պարկեշտութեան, լրջութեան դիմային նշանները կատարեալ էին ձեր վրայ, բաց աստի, ի՞նչ մեղքս պահեմ, զիս հրապուրելու չափ ալ գեղեցիկ թուած էք...

Երկու հայեացքներ իրարու հանդիպեցան չեցտ ու երկուքին մէջն ալ ելեքտրական հոսանք մը անցաւ կարծես: Պ. Ք... ի նայուածքը աւելի սիրազեղ էր ու կարեկցութիւն հայցող . իսկ Տիկ . X... ի հայեացքը քիչ մը խրոխտ ու ըմբռսա էր: Քանի մը վայրկեան մնացին այդպէս:

— Էսին ինձ նաև թէ, չարունակեց, դուք աղքատի մը զաւակն էիք: Աւելի լաւ մտածեցի ես, ատով աւելի մօտիկցած պիտի ըլլամ իմ առաջադրութիւններուս: Յայտնեցին նաև թէ կը հետեւէիք ուսուցչական ասպարէզին: Այս բացատրութիւնները զիս աւելի խանդավառեցին, որովհետեւ այն ատեն շատ հաշտ աչքով կը նայէի բոլոր ուսումնական ներուն վրայ և մասնաւոր համակրանքով մը կը վերաբերուէի անոնց հետ: Մեր վարժարանի ուսուցիչներէն Պ. Ք... իմ մտերիմ բարեկամն էր, շատ չնորհքով ու ուսեալ տղայ մը...

Տիկ . X... Պ. Ք... ի անունը լսելուն պէս ցնցուեցաւ և ամբողջ մարմնովը սարսուս մը զգաց: Բայց ամուսինը իր անցեալ կեանքի քաղցր յիշատակներուն մէջ խորապէս թաղուած ըլլալով՝ լըզգաց զայդ:

— Անոր հետ մշակած իմ յարաբերութիւններս էին որ ցնցուցած էին իմ մէջ այդ համակրանքը: Ան էր որ հաշտեցուց ինձ ուսման, գիտութեան ու զարգացումի գաղափարներուն հետ: Միշտ կուգար ու կը տեսնուէինք, ամէն բանի մասին խորհուրդ կը հարցնէի իրեն...

— Ինձ հետ ամուսնանալու մասին խորհուրդ չհարցուցիք, ընդմիջեց Տիկ . X...

— Խնչպէս չէ, հարցուցի, բայց որոշ բան մը չըսաւ, միայն թէ ձեր մասին շատ գովեստով խօսեցաւ: Այսօրուան պէս կը յիշեմ իր վերջին խօսքերը: «Օր. X . . ., լսաւ, դարձած մէկն է և իրեն գաղափարակից ամուսինի մը պէտք ունի»: Աւ անկէց յետոյ զինք չտեսայ: Կարծեմ մինչև վերջին տարին ուսուցիչ մնաց, բայց կ'իմանամ թէ այս տարի այդ գործն ալ թողուցած է:

Տիկ. X . . . իր վրդովմունքը և արտասուքը ծածկելու համար երեսը ձեռքերուն մէջ առաւ ու ատեն մը այդպէս մնաց:

— Ո՞ւր մնացած էինք: Հա՛, շարունակեց ան, ես ալ արդէն բաւական մը դպրոցի երես տեսած էի և զարդացումն տեղն էր, իմ վաճառականնական հաշիւներս ես ինքս կը բռնէի, նամակները իմ ձեռքով կը գրէի: Իսկ եթէ ամուսինս, շնորհիւ իր ապրած միջավայրին, քիչ մ'աւելի զարդացած ըլլար, ի՞նչ աղէկ, կը մտածէի, մեր զաւակներն ալ ասկէ լաւագոյն յատկութիւններ կը ժառանգեն և լսաւ կը դաստիարակուին: Բնաւ արգելք չեմ հանդիսանար անոր նոյնիսկ գրական ու հասարակական գործունէութիւններուն և մինչեւ իսկ նիւթապէս կ'օժանդակեմ, կ'ըսէի ինքնիրենս: Փառասիրութիւնը իմ մէջս ալ աեղ բռնած էր, ո՛րքան հարար չպիտի գգայի ինքգինքս, երբ ատանկ գեղեցիկ յատկութիւններով օժառաւած կին մ'ունենայի: Զեր մասին եղած այս յայտնութիւններէն և ոչ մին խրտչեցուց զիս, որովհետեւ իմ փնտռած յատկութիւններս էին ատոնք և զիս ալ աւելի համարանքով ու յարդանքով կը լեզնէին դէպի ձեղ: Բայց ամենավերջին դիտողութիւնը որ ըրին ձեր մասին, զիս բաւական կնճռուտ դրութեան մէջ դրաւ:

Հոս Տիկ. X . . .ի ամուսինը երկար հառաջ մ'արձակեց, ձախ արմուկը ծունդին դրած և գլուխն ալ ձախ ձեռքին մէջ առած քանի մը վայրկեան մտածումներու մէջ թաղուեցաւ:

Տիկ. X . . . բնաւ չէր խօսեր. դիտէր թէ ինչու մասին պիտի ըլլար ամուսինին խօսքը: Լոռութիւնը՝ ընդմիջուեցաւ տղաքներու ւղոռչտուքով:

Ամենէն փոքրը Միհրան, որ հազիւ 1¹/₂ տարու կար, թեթեւ կոտ քայլերով եկաւ վախի ճիշով մը մօրը վիզը փաթթուեցաւ: Աղջիկը՝ Ատրինէն, որ ն տարեկան էր, կը ճչար իր հասակակից եղբօր՝ Լեւոնի հարուածներուն ու տանջանքներուն տակ, փողոցի դրան մօտ: Մայրը վաղեց իսկոյն, Լեւոն արդէն խոյս տուած էր: Ատրինէն վեր առաւ, սրբեց աչքերը, լուաց երեսը և մազերը շտկելով ձեռքէն բռնեց ու հայրիկին մօտ տարաւ:

— Այս անգամ հայրիկը լաւ պատիժ մը պիտի տայ Լեւոնին, լսաւ Տիկ. X . . . Ատրինէն գգուելով:

— Հա՛, աղջիկս, ես այն աղուն լաւ դաս մը պիտի տամ այս անգամ, լսաւ հայրիկը ուշքի գալով: Անանկ չէ թօմպուլ Միհրանս, ու համբոյր մը դրօշմեց անոր այտերուն: Օ՞ն, գացէք սա պարտէզին մէջ քայրիկիդ հետ խաղացէք, տեսէ՛ք, հոն ի՞նչ աղուոր արեւ կայ, ծաղիկներ կան: Հիմա կուգայ ան չար Լեւոնը, տե՛ս ի՞նչ պիտի ընեմ անոր:

Երկու պղափկները ձեռքի բռնած՝ ուրախ ճըլուը լիւններով առաջացան պարտէզ:

* * *

Երեւը երկնակամարին վրայ իր շրջանի կէսին մօտեցեր էր: Դուռը ճըլուաց և ճերմակ շալով տարեց կին մը ներս մտաւ: Տիկ. X . . .ի մայրիկն էր, որ իր աղջկանը հրաւէրին վրայ եկեր էր օգնելու անոր անական գործերուն: Ամուսինը ուրքի կանգնեցաւ ամփոփուեցաւ ու անգամ մը իր շուրջը նայեցաւ և տեսաւ որ օրը արդէն կիսուեր էր:

— Ժամանակը շատ անցեր է, պէտք է անմիջապէս գործի սկսիք: Հացը թող չուշանայ, Մայրիկ, դարձաւ ամուսինը իր զոքանչին, դուն պէտք է ամէն բան կարգադրես, ան իր գլխուն տէրը չէ. չգիտեմ մինչև երբ այդպէս պիտի մնայ. Սատուած ինձ ողորմի:

— Ո՛րդի, դուն հէջ զասէվէթ մաներ, պիւթիւնը կ'անենք պիւթիւնը. հոգիս քի օխճ է, ծեզի գէֆիլ չեմ թողու:

Ե հ ձահիլ է , տղաս , ձահիլ , էլպէթ տէ օր մը խելքը կլոյնը կուգայ : Եւ դառնալով իր աղջկան : Աղջիյ , ինչու ևս նըստեր , է՛լ օճախը վառէ , ևս ալ ալուրը մաղեմ :

— Ես պիտի գնամ շուկայ . իրիկունր միայն կը վերադառնամ : Մինչեւ այդ առեն պէտք է ամէն բան վերջացած ըլլայ , ըստ ամուսինը և մեկնեցաւ :

Տիկ . Խ . . . իր ամուսնոյն մեկնելէն յետոյ սենեակ մտաւ , հոն առանձին էր , ձեռքը գրպանը խօթեց և երկու թուզթ մէկանց հանեց : Մէկը այդ առտու Պ . Ք . . . էն ստացածն էր , իսկ միւսը . . . : Անմիջապէս յիշեց նախորդ իրիկուան անցքը , բացաւ առտուան ստացած նամակը և անդամ մ'ալ կարդաց բարձր ձայնով . —

«Սիրելիս»

Երէկ գիշերուան իմ քիչ մը իսենթ արարքիս համար ձեր ներզամաւթիւնը կը խնդրեմ : Թէև վայրկեանապէս վախցած , բայց յուսամ քիչ յետոյ հանդարտած էք , երբ կարդացած էք իմ երկուողը : Ի՞նչ ընեմ , ա'յնքան յուղումներէ վերջ երբ մեր տառապանքին վերջ դնող գիւտը յղացայ ուղեցի իմացնել նաև ձեզ թէ ելքի ճամբան գտնուած էր : Հաստատ գիտէի թէ գուք եւս ինձ նման , կը տանջուէիք՝ ձեզ այդ տանջանքէն վայրկեան մը առաջ ազատելու գաղափարն էր որ ինձ այդ կերպ գործել տուաւ :

Այս' , ես խօսք մ'իսկ չփոխանակեցի ձեղ հետ : Բայց ի՞նչ ընեմ , սիրելիս , իմ դրութիւնս իսկ անտանելի էր այդ վայրկեանին , հաղիւ թէ կարզացայ այդքան ընել , չէի ուղեր նկատուել ու է մէկէն : Ապուչները . . . արդէն մեր վրայ չարախուելու նիւթ կը փնտռեն : Անսնք ի՞նչ գիտեն թէ ի՞նչ է անկեղծ սէրը , անսանական զգացումներէ բարձր :

Սպասեցէք իմ յաջորդ նամակիս , հոն պիտի բացատրեմ մանրամանաբար ամեն ինչ : Առայժմ պէտք է որ հանդարտիք ու զբաղիք ձեր տան գործերով : Սիրեցէք ձեր ամուսինը : Խեղճը . . . արդէն ինքն ալ կը տանջուի : Միթէ՞ ան է յանցաւորը . . .

Ալ , ի՞նչ անուշ հնչեցին երգին վերջին թրթուումները այդ համատարած լռութեան մէջ . . . »

Քոյդ

Ք...

Տիկ . Խ . . . վերջին տողերը կարդացած առեն չկրցաւ զսպել իր լացը ու հեկեկալով բազմոցին վրայ ինկաւ : Երկար չաց եղաւ ան : Յետոյ վեր առաւ գլուխը և կրկնեց . . . «Մեր տառապանքին վերջ առուղ ելքի ճամբան գտնուած է . . . » Սիրեցէք ձեր ամուսինը . . . : Ի՞նչ հակասական բաներ , ի՞նչ բան կ'ուզէ ան :

— Աղջիյ Խ . . . դուրս չգա՞ս , ի՞նչ գործ ունիս ներսը , հացը ուշ մնաց քայ , հայտէ' , ձայնեց պառաւը դուրսէն , — Հա՞ , մայրի՛կ , կուգամ հիմա :

Պառաւը արդէն օճախը վառեր , ջուրը տաքցուցեր , ալիւրը մաղեր՝ ամեն բան պատրաստուեր էր , կը մնար միայն հացը շաղուելը , որ իր կարողութենէն վեր բան մը ըլլալուն կը ձայնէր աղջկան որ դուրս գար հացը շաղուելու :

Տիկ . Խ . . . դուրս ելաւ , աչքերը լալէն բաւական կարմրած և ուռած էին , պառաւը չնշմարեց զայդ . անցաւ տաշախն գլուխը և սկսաւ հացը թիւել :

Աշխատութիւնը վերջացած էր : Տիկ . Խ . . . ձեռքերը լուաց և մայրիկին դառնալով :

— Մայրի՛կ , մինչեւ հացին գալը (տեղական բարբառ որ կը նշանակէ խմորին թթուիլը) ես քիչ մը պիտի գնանամ , գիշերը բնաւ չկրցի քնանալ , գլուխս շատ ծանր է և ժամանակ ալ չունիմ , կ'ուզեմ քիչ մը հանգիստ առնել :

— Հայ օղուլ , ի՞նչ է քու զօրդ , ատ ի՞նչ ես եղեր ատի , մէյմը հայլիին էօնը անցիր տէ քիսվէթիթ նայէ , մեղք ես օղուլ մեղք , շատ ափւշինմիշ անելով պան չիլլար , ա'լ քիչ մը խելքդ կոմսդ ժողուէ : Տե՛ս , հէրիֆիէ ալ մեղք է , փէօմ փէօրիւշան եղաւ քեզի համար : Տունդ տեղդ ալ քեզի նայի կայ , ես այսօրուան վաղուան մէկն եմ , ինծի ումուտ մ'անիր ալ օղուլ , յուսըդ Ասու վրայ դիր . ան է , օղուլ , մեր ամեն քուն հարիկը , ան զօրաւոր է , ամենակարող է , ա'լ Յիսուս Քրիստոս հայրիկս ես , քու զօրութեանդ զուրպան ըննամ . . . : Ըմմա պարապատ տեղեր քի կ'ըսէին «կարդացող աղջկան սօնը աղէկ չըլլար» : Ալս , առ փորձանքը ես իմ ձեռքովս պերի կլինուս :

— Հերիք է մայրիկ, ես ուրախ եմ որ զիս կարդացող ըրած ես, իմ երջանկութիւնս արդէն ատոր մէջն է:

— Հայ օղուլ...

— Հերիք է զափ, մայրիկ:

Տիկ. X... ուղղուեցաւ դէպի սենեակ, իսկ պառաւը մնաց գուրսը իր գործերուն հետ:

* *

Պարզ ու ջերմ օր մէն էր: Միջօրէին տաքը աւելի զգալի դարձած էր գործաւորներուն համար: Տիկ. X... ի տան մէջ ամեն բան լուս էր, միան պառաւ մայրիկը կ'երեւար բակին մէջ, գործի վրայ և կը լսուէր ճարճատիւնը փուան մէջ վառող փայտին, որուն արձակած ծուխի գուշաները կը բարձրանային տանիքէն վեր: Հարեւան տան կինը, երկու զաւակներով այրի մը, մանուսա կը գործէր, իր միակ ապրուստի ճամբան ատ էր: Ի՞նչ ապրուստ սակայն, խեղճ ու կրակ բան, չմեռնելու չափ կրնային տարիի միայն: Այրին, երբոր իր հարեւանի տան ծխնելոյզէն բարձրացող ծուխը տեսաւ, ուրախացաւ, որովհետեւ իր մըշտուքը մոմելիք էր և ինք կրակ չունէր մոմին-փայտը տաքցնելու համար: Դուրս ելաւ տեղիեահին հորէն, մոմին-փայտը առաւ և դիմեց դէպի X... ենց տունը:

— Պարիրկուն, քա՛, խաթո՛ւն, պէրէքէթլիւ ըննայ, հա՞ց կանիք կայ:

— Ի՞նչ անենք օղուլ, չօճուխներուն հաց պէտք է ուտեն օր մեծնան:

— Հա՛, խաթուն հա՛, հաց պէտք է, հացուզ ո՞վ է եաշամիշ եղիր օր մենք պիտոր ընենք, լաքին մեզպէսները զօլայութիւնով չեն կտնար հացը... տավշան է, մենք թաղու, զօռ համնինք կայ, զօռ...: էրնէկ ծեղի, ճէյրանի պէս փեսայ ունիք, իշ կ'անէ կ'անէ հացը ճարէ կայ կինէ...: էյ, ի՞նչ պիտոր ըսես, զատերն է եղիր խաթուն, ասպէս ըննալիք չէր ըմմա եղաւ, փէլէկը ո՞վ է խնացուցեր մինչ ու սօնը օր ծեղ ալ ուրախացունէր:

Եւ սկսաւ տաքցնել մոմին-փայտը:

— Տօղրու է ըսածդ, օղուլ, փէլէկի պանին խելք չի հանիր, ու Փ, փէլէկ...:

Սկսաւ հառաչել պառաւը:

— Հոգ մ'անիր, խաթո՛ւն, աս ալ կ'անցնի, աշխարքի պաները կէլիւր կէչէր ին: կինէ տուք շատ ողորմելի էք, շատ: Ա՛խ, ինչ թող անէ հիմա զավալլու կինիկը, չորս հատ օղուխ չօճուխով:

— Ո՞վ աղջիյ:

— Զիմացա՞ր, խաթուն, կուսիկին էրիկը մնաեր է աս օր:

— Վըյն... ի՞նչ կըսէ աղջիյ...:

— Հիմա ժամկոցը մեր գուռնին էռջեւէն անցաւ, անկէ խապար առի:

— Հայ օղուլ, մեղք է եղիր չորս հատ օղուխ չօճուխովը: Քիչ մ'ալ խօսեցան երկու գաւառացի մայրեր այդ ընտանիքի գժբախտութեան մասին, փուան առջեւ կանգնած, ցաւակցութիւններ յայտնեցին և խօսքը դարձուցին մի ուրիշ հարցի վրայ:

— Հա՛յ օղուլ, իշ կըննայ քի, կտոր մը հացս ձգէիր, ախճիկս վախիթ չունի, պառկիր է, հէլպէթ տէ օր մը մենք ալ կեղի խըզըր կը հասնինք:

— Ձգեմ, խաթուն ձգեմ, իշ կ'ըննայ քի, ծեռքիս մը կը փակի, և ձեռքի մոմին-փայտը վար դնելով սկսաւ պատրաստուիլ:

Պիտէն (շօթ) ձգեցին, յետոյ փուռին կրակը արծարծելու համար քանի մը չոր փայտ եւս նետեցին, որպէս զի ձգէին նաև սօմինները (նկանակ): Պառաւը երեք հատ պիտէ տուաւ դրացիին կնոջ, որ իր պզափիկներուն տանէր, հատ մ'ալ կտրեց որ երկուքը ուտեն: Հարեւանի կինը այս առիթէն օգուտ քաղելով սկսաւ հարց ու փորձ անել թէ ինչո՞ւ աղջիկը միշտ այդպէս տրատում ու տիսուր էր, թէ քաղաքին մէջ շնուկ մը կը յրջէր իր աղջկանը մասին, լաւ բաներ չէին. ըսեր, մինչեւ իսկ գործը չափազանցութեան կը տանէին ըսե-

լով թէ Խ...ը իր ամուսինը չէր սիրեր, թէ ա՛ն Պ. Ք...ի
հետ յարաբերութեան մէջ էր : Հարեւանի կինը քիչ մ'աւելի
ոգեւորուելով և կշու մը տալով իր խօսքերուն սկսաւ պատ-
մել անոր թէ ինչպէս նոյնիսկ ինքը աշքովը տեսեր էր Պ.
Ք...ի հոն մտնելը, ամուսինին բացակայութեան տեսն, և
յետոյ կարեկցութիւն մը ցոյց տալով պառաւ կնոջ վրայ
ըպաւ .

— Այ, խաթուն, էս օր ասսնք կ'ըսեմ, քու խայըրըդ-
ուզենալուս համար է : Հիմա աշխարհքը փոխուած է, ամեն
պանի մէջ իշկիլ կ'անեն կայ : Սիմծիկդ հարս եղած մէկն է,
տուն տեղ ունի, հերիփ ունի, օլուխ-չօճուխ ունի, հալէ
կարդացող ալ է, ալ ի՛նչ պան ունի ատ ճահիլին հետ : Էս
ծեղի շատ աղէկ կը ճանչնամ, իրա՛ւ, փուխարէ էք ըմմա
ծեր նամուսը ճանցցող մարդիկ էք, ինչուան օրս ծեր վրա-
յօք կէշ պան մը իմացած չեմ, ծեր հալովը-չուլովը ապրող
մարդիկներ էք, ըմմա իշպէս եղեր է նէ աս ախճիկը կեղի
չէ եղեր, ասի ծեր նամուսը մէկ փարայի արաւ, հալէն էր-
կանը օլան վարիտէթն ալ, անոր երեսէն կորաւ, զավալլու
մարդը փէրիւշան եղաւ, փէրիւշան... կինէ ասըլ զատէ
մարդ է եղեր քի ախճիկանդ կէշութին չըրաւ, անոր տեղ
պաշխա մը ըննար նէ ինչե՛ր կ'անէր : Քա՛, խաթուն, տիփ
քու ախճիկդ է, արւի քիչ մը նասիաթ տուր օր ալ վազ
կայ, տունին տեղին նայի, մեղք է համուսիդ ...:

Պառաւը երկիւզածութեամբ մինչեւ վերջը մտիկ ըրաւ
վրացիին խօսքերը : Վերջին խօսքերը ա՛յնքան ծանր ազգած
էին անոր մաշուած սրախն վրայ որ, իր փոսացած աչքերէն
սկսան լուռ արցունքներ քամուիլ : Զի կրցաւ խօսք մ'իսկ
գտնել պատասխանելու համար : Եւ զրացին տեսնելով որ
պառաւ կնոջ վրայ շատ ծանր աղղեր էին իր յայտնութիւն-
ները, զղջաց և ինքնիրեն նկատեց որ պէտք չէր բան մը
յայտնել պառաւին իր աղջկանը մասին դուրսը եղած խօս-
ւը ուտունքներու նկատմամբ, եւ այլեւս ինքն ալ բան մը չի
խօսեցաւ :

Հարեւանի կինը իր գործը վերջացնելէ վերջ մոմին-վայտը
առաւ ու մեկնեցաւ՝ պառաւին չորհակալիքները լսելէ յե-
տոյ, իսկ պառաւն ալ վե՛ր, աղջկանը քով ելաւ, զայն լաւ
մը յանդիմանելու և իրատելու համար :

Դ.

Օրը տարաժամելու մօտ էր : Սրեւը՝ միայն բարձր տա-
նիքներու և լիսներու կատարներուն վրայ սփռած էր իր
երիկնամուտի կարմիր ճառագայթները, զորոնք քիչ յետոյ
ամփոփելով իր ծոցին մէջ պիտի անհետանար լեռներու ետին :
Շուկայի պողոտան անգամ մ'ալ կը կրէր իր վրայ բազմու-
թիւնը օրուան աշխատութենէն յոգնող մարդոց, որոնք կը
շտապէին տուն հասնիլ, ընտանեկան քնքուչիկ գիրկին մէջ
որոնելու իրենց հանդիսարը : Այդ անցորդներէն ոմանք, շե-
ղելով իրենց ճամբէն, պողոտային երկու կողմերուն վրայ
գանուղ բաց գուռներէ ներս կը մտնէին, ոմանք ալ այդ
գուռներու երկու կողմերը գտնուող աթոռներուն վրայ կը
նստէին մի քիչ հանգիստ առնելու և մանաւանդ օրուան
անցուղարձերուն վրայ խօսելու համար :

Այդ սրճարաններէն մէկուն դռնէն ներս մտաւ, երկայ-
նահասակ թխադէմ մարդ մը : Դանդաղ քայլերով ու յոդ-
նատանջ երեւոյթով առաջացաւ և առանձին անկիւն մը
աթոռի վրայ նստաւ : Անոր գէմքը մուայլուած էր : միտքը
տանջող խորհուրդներ կ'ալեկոծէին զինքը : Նստաւ ու սկսաւ
մտածել, ոչ ոքի հետ կը կամենար խօսիլ նա, միշտ կը ցան-
կար որ զինք հանգիստ թողէին իր խորհուրդներուն հետ :
Հարցումներուն կամ բնաւ չէր պատասխաներ, կամ շատ կարձ
պատասխաններ կուտար : Նա ոչ ոքով կը հետաքրքրուէր,
բայց ամէնքը կը հետաքրքրուէին իրմով, անիկա վերջերս
ուշադրաւ դէմք մը դարձած էր Մ... քաղաքի հասարակու-
թեան համար : Զայն տեսնողը երեք դիմադիճներ մէկանց կը
պատկերացնէր իր մտքին մէջ, Պ. Ք...ը, Տիկ. Խ...ը և

ասոր ամուսինը : Քանի մը փափառւքներ կ'ընէին անոր նկատա-
մամբ և խօսքը կը դարձնէին տարեր նիւթի վրայ :

Սրճարանը հինգ-տասը վայրկեանի մէջ խընճախընճ լեց-
ուեցաւ : Իրար անցած , խառնիճաղանճ խօսակցութիւնները ,
կլկըլոցներու ֆըլիքրութը , խաղի պոռչտուքներ , անվերջ
սիկարներու գուլա գուլա բարձրացող ծուխերը . ստեղծած
էին տափակ , ճնշող , անհանդուրժելիօրէին ծանրացած մթնու-
լորտ մը , որուն մէջ միմիայն այդ կեանքին վարժուողներ
կընան ապրիլ :

Յանկարծ ամենքին ուշադրութիւնը դարձաւ սրճարա-
նէն ներս մանող մարդու մը վրայ : Այս վերջինը միջահա-
սակ , գրաւիչ դէմքով , հմայիչ աչքերով , բարեծե կազմուած-
քով 30ի մօտ երիտասարդ մըն էր : Վայելուչ արտաքինէն
դժուար չէր գուշակելը թէ , քաղաքի ինտելիգէնտ դասու-
կարգին պատկանող երիտասարդներէն էր : Նա սովորական
բարեւը տալով անցաւ բազմութեան մէջէն : Բոլոր աշքերը
իրեն հետեւեցան : Բայց նա առանց ուշագրութիւն դարձնե-
լու իր չուրջ ստեղծուած հետաքրքրութեան , մօտեցաւ սրբ-
ճարանին անկիւնը նստող առանձին մարդուն և յարգալիք
բարեւ մը տալէ յետոյ անոր մօտ նստաւ :

Պ. Ք...ն էր , որ Տիկ . X...ի ամուսինին քով կը
նստէր : Տիկ . X...ի ամուսինը սթափեցաւ և տեսաւ իր
քովը նստած հին բարեկամ մը . Պ. Ք... , որուն հետ եօթը
երկար տարիներէ ի վեր բնաւ տեսնուած չունէր : Այդ դէմքը
անոր սրտին մէջ թէ՛ ուրախութիւն և թէ զայրութ արթըն-
ցուց : Տարօրինակ ցնցում մը ունեցաւ նա և քիչ մնաց որ
անոր երեսն ի վեր պոռար .

— Կորսուէ՛ . անսպատկառ . . . :

Բայց խկոյն զսպեց ինքինքը , որհամարհու ու վրի-
ժառու նայուածք մը ուղղելով իր հին բարեկամին ելլել մեկ-
նելու վրայ էր . երբ Պ. Ք... մկաւ . իր գրաւիչ լեզուովը
խօսիլ անոր հետ : Տիկ . X...ի ամուսինը այլեւս չկրցաւ
բաժնուիլ անորմէ , իր խօսքերը անուշ ու հանգստացնող էին :

Սրճարանը պահ մը ալեկոծ վիճակ մը ստացաւ , իրարան-
ցումը , բերաններէ թռչող անկապ նախադասութիւնները ,
մոլեռանդ ամբոխին գազան-զայրոյթը կը գրգռէին : Աւելի
յանդուգներ կային սասաց մէջ , որոնք վիրաւորուած զգա-
լով իրենց բարեպաշտ զգացումները , այս վրան բաց անբա-
րոյականութեան համար , կը համարձակէին մէկ վայրկեանի
մէջ նետուիլ այդ սրիկային վրայ , նախատել զայն ու օձի-
քէն բանելով գուրս նետել սրճարանէն : Այս , տգէտ խու-
ժանին տրամաբանութիւնը , մոլեռանդ ամբոխին արարքը . . .
ո՞չ չափ կը ճանչնայ , ո՞չ սահման և ո՞չ ալ գիտէ իրերու
խորը թափանցել :

Բայց վայրկեան մը վերջ , առանց անախորժ հետեւանքի ,
սրճարանի ամբոխը հանդարտեցաւ , քանի մըներ զայրացկուա
մըմուցներով կրկին մկան շարունակել իրենց խաղը :

Պ. Ք... կը խօսէր . շարունակ կը խօսէր , կամաց կը
խօսէր , փափառւքով կը խօսէր , ի՞նչ կը խօսէր , ոչ ոք կը հաս-
կընար անոր խօսածը , միայն թէ տարօրինակ փոփոխութիւն
մը կը նշմարուէր Տիկ . X...ի ամուսնոյն դիմագծին վրայ :
Քիչ առաջուան մուալլուած դէմքին վրայ կամաց մամաց
ժայռներ կը գոյանային , իր տուայտող հոգիին մէջ գոհունա-
կութեան և երջանիկ կեանքի նշոյները կը ստեղծուէին ,
սեւցնող , մահացու կասկածները կը փարատէին : Ան կը լսէր
ախորժով իր հին ուսուցիչ-բարեկամին խելացի խօսքերը ,
կը փափաքէր որ մըշտ խօսէր , շարունակ խօսէր , քանի որ
իր ցաւին դարձանը անոր խօսքերուն մէջ կը գտնէր : Խօ-
սակցութիւնը տեւեց ամբողջ ժամ մը : Սրճարանի հետա-
քըրքիր ամբոխը կամաց ցրուած էր : Մութը պիտի
մկսէր իր թեւերը տարածել : Երկու հին բարեկամներ ոտքի
կանգնեցան , Պ. Ք... թօթուեց իր բարեկամին ձեռքը ու
մեկնեցաւ : Դուրսը հետաքրքիր բաղմութիւն մը հաւաքուած
կը կարդար հետեւեալ յայտարարութիւնը .

ՀՆՉԱԿԵԱՆ ԲԵՄ

Այս երեկոյ ժամը $1\frac{1}{2}$ ին դպրոցի սրահին մէջ պիտի բանախօսէ
Ընկ. Վասակունի

Գ. Խ. Խ. Թ.

ՍՈՅԻԱԼ-ՏԵՄԾՈԿՐԱՑԻԱՆ ԵՒ ԸՆՏԱՆԻՔԸ

Մոտեցաւ Պ. Ք... կարդաց ու անցաւ։ Ժողովուրդն ալ ցըռւեցաւ։ Տիկ. Խ... ի ամուսինը, իր հոգիին մէջ տեղի ունեցող տարօրինակ փոփոխութեան վրայ զարմացած, կը խորհէր թէ ինչո՞ւ տարիներ շարունակ տանջուեր էր պարագ տեղը, ինչո՞ւ միշտ արհամարհեր ու խոյս տուեր էր Պ. Ք... էն, որ միշտ իր բարեկամը մնացած էր և շարունակ բարի ցանկութեամբ մը լեցուած էր իր հանդէպ, ինչո՞ւ ինելք չէր ըրեր որ տարիներ առաջ տեմնուելով Պ. Ք... ի հետ անտեղի կասկածներ չանուցաներ իր մէջ։ Տիկ. Խ... ի ամուսինը վերադարձաւ տուն ուրախ տրամադրութեամբ լեցուած։

Իրիկունը ժամանակէն շատ առաջ երկսեռ բազմութիւն մը խռնուած էր դպրոցի սրահին մէջ, կը սպասէին բանախօսին։ Հոն էին Պ. Ք... և Տիկ. Խ... ի ամուսինը, քով քովի նստած։ Տիկ. Խ... չէր եկած, նա ընդհանրապէս փակուած կը մնար տան մէջ։ Եւ ահա բուռն ծափահարութիւններու մէջ երեւցաւ բանախօսը, որ բեմ բարձրացաւ։ Բնկերը մէկուկէս ժամ տեւող երկար բանախօսութեամբ մը պարզեց ընտանեկան կեանքի ներկայ դրութիւնը և Սոցիալ Տէմոկրատիայի հայեացքը անոր հանդէպ։ Ժողովուրդը մեկնեցաւ նոր գիտութեան մասին բաւական պաշարներ ամբարած։ Պ. Ք... մօտեցաւ բանախօսին, չնորհակալութիւն յայտնեց ու մէկնեցաւ անոր հետ, առանձին տեսնուելու համար։



ԸՆԿԵՐ ՎԱՍԱԿՈՒՆԻ

Գ. Ք. Գ. Ա. Խ. Վ. Դ. Խ. Ե. Ա. Խ.

Ե.

Յաջորդ առառուն կանուխ արթնցաւ Պ. Ք...: Պառաւ-
մայրիկը դեռ կը քնանար: Նա ուրախ էր, շատ ուրախ: Դուրս նայեցաւ պատուհանէն, կապտորակ երկինքը, լուսոյ կայծկլտուքներու տակ կը ծփար, թռչունները ճախրանքներ կ'ընէին առաւօտեան զով օդին մէջ: Ծիծեռնակները արագ շրջաններ կը բոլորէին տանիքին շուրջ, իրենց առաւօտեան պարն էր որ կը խաղային, իրարու ետեւէ կը սուրային, կը ջանային զիրար բանել կամ գլել անցնիլ: Իրենց տանիքին վրայ բոյն գնող Սարեակին ձայնը աւելի գգլխիչ էր: Նայեցաւ բնութեան այս սիրուն տեսարանին ու հիացաւ: Եօթը տարիներէ ի վեր երբեք ուշադրութիւն չէր դարձուցած, երբեք բնութիւն ու երկինքը այսքան գեղեցիկ չէր թուած իրեն: Անզուսպ փափաք մը զգաց շրջագայութեան ելլելով աղատ բնութիւնը վայելելու, բայց խկոյն յիշեց թէ նամակ մ'ունէր գրելու Տիկ. X...ի և երկու ժամ յետոյ Ընկ. Վասակունիի հետ տեսնուելու համար ժամագրութիւն ըրած: Միմիայն այսօրը ունէր իր բոլոր գործերը կարգադրելու համար, վաղը արդէն մեկնած պիտի ըլլար իր ծննդավայրէն: Նա զինուորագրուած ըլլալով Սոցիալ-Տէմօկրատ Հնչակեան կուսակցութեան, խոստացեր էր անձնուիրաբար ծառացել անոր: Իր միակ մշիթարութիւնը այս բանին մէջ դտած էր, ինչո՞ւ իր կեանքը անպէտ գոյութիւն մը դարձնէր, քանի որ կրնար բանի մը օգտակար դառնալ: Նա համոզուած ըլլալով թէ Հնչակեան կուսակցութիւնը միշտ պայքար կը մղէ ընտանեկան ներկայ կարգ ու սարքերուն դէմ, որոնք թշուառութեան ծնուցիչ արմատներն են, ուզած էր ինքինք դնել ուղղակի այդ պայքարին մէջ, միթէ՞ ինքն ալ ընտանեկան այդ կարգ ու սարքերուն զոհը չէր, միթէ՞ իր եօթը տարուան անտանելի կեանքը, թշուառութիւնը այդ անարդար կարգերէն ծագում առած չէին: Ան ընտանեկան անիմաստ սովո-

րութեան մը ճշմարիտ զոհն էր, ուստի և պէտք էր դառնար ամենէն աւելի այդ նախապաշարումներուն, սնապաշտ մոլեռանդութիւններուն, կեղծ համեստութիւններուն ու թագնուած անբարոյականութիւններուն դէմ կուռզը: Նա դարձաւ Սոցիալ-Տէմօկրատ, որովհետև ամբողջ աշխարհի երջանկութիւնը տեսաւ անոր դաւանած վարդապետութեան մէջ: Ընկ. Վասակունիի բանախօսութիւնները շատ բան սորվեցուցեր էին իրեն, նա մանաւանդ ընտանեկան դրութեան նկատմամբ և ջերմ հաւատացեալ մը դարձած էր, որ ընտանիքը իր ներկայ խայտառակ դրութենէն հանելով իր սրբութեան մէջ զնողը միմիայն Սոցիալ-Տէմօկրատիան պիտի ըլլար:

Ներս՝ իր աշխատանոցը ուղղուեցաւ ուրախ տրամադրութեամբ լեցուած: Նստաւ իր գրասեղանին առջև և հետեւ եալը խմբագրեց Տիկ. X...ի:

«Մ

Տիկ. X...ին

Այս անգամ զիս բոլորովին փոխուած պիտի գտնէք: Շարժառիքները կ'իմանանք իիչ վարը: Նախ, ամեն բանէ առաջ պէտք ունիմ ձեզ յայտարարելու թէ, ես չափազանց ուրախ եմ, կեանեիս երջանկութիւնը դեռ նոր կը սկսի: Երջանկութիւն մը որուն նմանը բնաւ չեի տեսած:

Երեկուան նամակիս մէջ ըսած նորէն կը կրկնեմ: «Մեր երջանկութեան նամբան գտնուած է: Սիրեցէք ձեր ամուսինը, նա արգահատելիօրէն խնալի անձնաւորութիւն մըն է, ա՞ն ալ մեզի չափ եւ թերեւս աւելի բռուառ է: Երեկ ամբողջ ժամ մը տեսնուեցայ իրեն հետ եւ պարզեցի բոլորը, ինչ որ կար մեր կեանեի մէջ եւ ի՞նչ որ ուխտած էի ընել յետ այսու: Նա շատ զոհ եւ գովեց իմ անկեղծութիւնը, իր ներքին կեանեն ալ բոլորովին փոխուեցաւ, թերեւս դուք ալ նեմարած ըլլաք այդ յանկարծական փոփոխսւրիւնը: Ամուսինիդ՝ որ մեայուն ատելութիւն մ'ուխտած էր ինձ հանդեպ եւ զայրութեցուած ձեզ հանդեպ, բոլորովին լուսաբանուեցաւ եւ

իր տրամադրութիւնները փոխուեցան: Նա այժմ, հին անկեղծ սերով կապուած է ինձ նես եւ ձեր վրայ կը նայի, որպէս թռուափի մը: Դուք ալ պարտական եք չծանրացնել անոր կեանքը, նա չէ մեղաւորը, ինչպէս ըստ եի, այլ տիրող դրութիւնը, որուն հաւասար զոհն է նոյն ինքն Պ. ամուսիննիդ: Դուք ալ պիտի համոզուիք հիմա առոր:

Այժմ իմ դեկավարը սերը չէ: Միրոյ կառկանդիչ կապերը անմիջապէս բակուեցան, անուուես ձեզ հսկելով ունեցած երեկուան սիրոյս վրայ է խօսքը, խնդրեմ, մի՛ վեսանաք, հիմա կը բացատրեմ. իմ միքքը սկսաւ աւելի լայն սահմանի մը մեջ գործել: Համամարդկային սերն եր որ վանեց իմ մեջին այդ անձուկ սերը: Հիմա կը սիրեմ ձեզ բոլորվին տարբեր սիրով մը, սեր մը, որ հաւասարապէս բոլոր թռուառներուն վրայ ալ ունիմ: Իմ մեջ գտնուած սերը այժմ թռուառին սերն է: Ախ, ո՞րքան թռուառներ կան աշխարհիս երեսը: Հաւասայեք որ ո՞չ մեկ ընտանիք կարող է ըսել քէ ինք երջանիկ է: Ամենին ալ թռուառ են, բոլո՞րը, գրեք ո՞չ մեկ բացառութիւն: Ուրեմն այդ համատարած թռուառութեան մեջ, բացարձակ յիմարութիւն կ'ըլլար նստիլ միմիայն մեր թռուառութիւնը ողբալը: Դուք կը հաւատա՞ք քէ ներկայ ամուսնական դրութեամբ երջանիկ ընտանիքներ՝ կը կազմուին: Ոչ, բացարձակապէս ո՞չ, քանի որ նա փոխադառ միրոյ վրայ համատուած չէ: Ներկայ տիրող կարգերու եւ ընտանիկան սովորութեանց թելադրութիւնը այն է որ զոյցերը ամուսնացնեն եւ ո՞չ քէ անուանանան: Այդպէս չպատճեցա՞ւ նաեւ ձեզ համար: Դուք չուզեցիք անուսնանալ, բայց ձեզ անուսնացոցին, ուրեմն այդ բոնի ամուսնութենին ի՞նչ երջանկութիւն կարելի եր սպասել եւ ահա ձեր կեանքը եղաւ այն, ինչ որ պիտի ըլլար բնականուն, ուրեմն նոս մեղրադրելին ո՞չ դուք եւ ո՞չ ալ ձեր ամուսինը, այլ տիրող ամուսնական դրութիւնը: Ախա այս կերպ կազմուած են աշխարհի բոլոր ընտանիքներն ալ: Ամուսնութիւնը վարողը հաշիւն է եւ ո՞չ քէ սերը: Եւ որքան կը շարունակուի այս դրութիւնը, նոյնան

կազմուած ընտանիքները ո՞չ երջանկութիւն եւ ո՞չ ալ սրբութիւն պիտի բոլանդուկեն իրենց մեջ: Եթէ մի քիչ ալ շարունակուեր մեր սիրոյն տրամաբանութեամբ դեկավարուող կեանքը, անպայման պիտի յաղբանակէր սերը, բանի որ երկուս ալ շաս կանուխն անկեղծ սեր ուխտած էինք միմեանց: Քեզ բոնի անջատեցին ինձման, ուրեմն արդար եր որ մենք մեր սիրային տրամաբանութեան նետելին: Բայց այս կերպ մածելակերպի մը նետեւանքը այն կ'ըլլար որ ձեր ընտանիքը դառնար անբարութիւնն ընտանիք մը յաչս մարդկութեան եւ ես սրիկայ մը: Ախա ներկայ ընտանիքներու պատկերը, ի զուր չէ որ կը զանգատին բարոյագետներ. հետզինտէ աւելցող ընտանիկան անբարոյականութիւններուն համար: Անոնք այդ շարիմին արմաքը բոլորվին սխալ տեղ կը փնտուեն, անոնք գեռ շաս միամիտներ են ընկերային կեանքի գիտութեանց համար: Շաս յանախ կը հարուածեն այն բանը, որ կոչուած էր խկապէս դարմանելու ընկերային այդ մեծ աղէքը: Բայց ի վերջոյ անոնք ալ եւ իրենց նետեւորդներն ալ պիտի համոզուին հեմարտութեան, որուն ես համոզուած եմ: Իմ անխախս համոզումով, ժամանակակից ընտանեկան յարկը երջանկութեան բոյն մը բլլալի աւելի, դժոխի մը. տանջարան մըն է, որուն կը համապատասխանէ նաեւ ձեր ընտանիքը: Այսօրուան ընտանիքներուն մեջ ո՞չ փոխադառ անկեղծ սեր, ո՞չ համաձայնութիւն, ո՞չ հասկացողութիւն եւ ո՞չ ալ ընտանիկան սրբութիւն ու վեհութիւն կարելի է հեմարել: Հոն, ընդհակառակը կը տեսնես միշտ կուլ, ատելութիւն, անհաւատմութիւն եւ հազար ու մեկ տեսակ խայտառակութիւններ, որովհետեւ կատառած ամուսնութիւնները անկեղծ, անշահախնդիր ու փոխադառ սիրոյ վրայ հաստառած միութիւններ չեին, այդ ամուսնութեան կապը կապողը. հաշիւր, նիւթը, դրամն եր, հոն սերը գործ չուներ, ուրեմն բնականուն հաշիւրն, նիւթին ու դրամին նետ պիտի խորտակուելին նաեւ սերերը, պարզելով դժոխ-ընտանիքին ամենասուկալի տեսարանները: Ուրեմն ներկայ ընտանիկան ապեր-

ջանկութեան միակ պատասխանատուն տիրող ընտանեկան կարգ ու սարքերն են. պէս է զանոնք խորտակել, այդ արգելքը բառնալ նախ եւ յետոյ անոր տեղ կանգնեցնել նոր ընտանիքը իր նոր կսրգ ու սարքերով, ուր միմիայն երշանկորինը բագաւորէ: Ահա նիւդ այս համոզումներն են որ փոխեցին իմ աշխարհայիշացքը կեանքի եւ ընտանիքի մասին: Ես կը փափաէի ձեզ նետ ամուսնանալ ու կազմել ընտանիք մը, ուր սէրք բագաւոր էր միայն, ուր երջանկութիւնը իր սիրունիկ ոլորտները հիւսէր մեր զլխուն վերեւ, մեր կեանքը նմանէր զոյգ մը աշտակներու կեանքին, հոն մեր կեանքը սահէր, որպէս դրախտի մէջ, հրեւսակներու պէս սնմեղ ըլլային ու բռչուններու պէս կտուց կցի տուած մեր պարտականութեան սուրբ կեանքը ապրէին: Այս երազներուն մէջ միասին շատ բափառեցանք, երբ տակաւին անմեղ տղաքներ էինք աշխարհին իրադարձութիւններուն: Բայց մեր այս ոսկեղնիկ երազները ուստ խամրեցան ու անոնց յաջորդեցին բրուառութեան ու տանջանքի օրերը, որովհետեւ ձեր ծնողքը որրշած էր ձեզ հարսնացնել հարուստ փեսացուի մը նետ... ու ահա նիւրը խամրեցուց մեր երջանկութիւնն ալ եւ յափեսենապէս խորտակուեցաւ մեր սէրք...: Ո՞րքան խորտակուած սէրքը կան այս ճամբով...: Պարապ է ողբեր հիւսէլ այլեւս մեր խորտակուած սիրոյն համար, շատ երկար ողբացինք, եօթք երկար տարիներ ամբողջ սուզ պահեցինք, բայց ոչ մի դարման, ո՞չ մի ճար գտանք: Խորտակուած սէրք կը նմանի փերուած անօրի, որ երբեք չի կրնար նորոգուի, Այս մեր ժխուր, սեւ ճակատագիրն է եղեր, պէս է տանինք, տուած տրնջալու: Բայց, որպէս ընկերային անհաս, մեկ պարտականութիւն ունինք, որուն մէջ բերանալ՝ մարդկային բարօնութեան հանդեպ ոնդիր մը գործել պիտի ըլլայ: Ամեն մարդ պէս է ճանչնայ այդ պարտականութիւնը եւ սիրով փարի անոր:

Մենք պարտական ենք, ո՞չ թէ միմիայն ինքնինուս, այլ ճաւեւ մեր նմաններուն համար աշխատի: «Մեկը ամենին, ամենք մեկին» պատուեր համամարդկային սիրոյ ոգին կը

կրէր իր մէջ: Այս նօմարիս տրամաբանութեամբ սխալ է եղած մինչեւ այսօրուան մեր վարած կեանքը, ինչո՞ւ զուր ողբեր կարդայինք տարիներ շարունակ մեր խորտակուած սիրուն համար: Եթէ մենք չկարողացանք մեր իտալին հասնի, զոնէ կրնայինք ուրիշներուն ի նպաստ գործել, համամարդկային շահուն համար աշխատի: Իրաւ է, խորտակուածը մեր սէրն էր, մեզ հասածը ոսկալի հարուած մըն էր, ուրկէ վերջ մեզի համար կեանքը անարժէն բան բուեցաւ, նոյնիսկ ուղեցինք մեռնիլ, մեր տանջանին վերջ տալու համար, բայց երբեք չկրցանք մասձել թէ աշխարհի երեսին միայն մենք չենք այդ ցաւով տանջուղիները: Մեզի համար ելի՛ ճամքան ան էր որ մեզի պատահած բըուառութենէն յետոյ ուրիշներու հաւույն գործել սկսէինք: Այդպէս չըրինք ասկէց առաջ, ուրեմն կեանքի մէջ մեր պարտականութեան հակառակ գործեցինք: Խնչն էր մեզ տանջողը, չէ՞ որ մեր խորտակուած սէրը ...: Ախ, ո՞րքան շատ են այդ խորտակուած սէրերը, դեռ ո՞րքան սէրեր ալ պիտի խորտակուին, նօմարիս անկեղծ սէրեր պիտի փերուին յալիսեան, ո՞րքան երիտասարդներ մեզ պէս արին արցունք պիտի լան...: Բայց ինչո՞ւ այս ամենը, — որովհիտեւ Ամուսնութիւնը փոխադարձ սիրոյ ու համաձայնութեան վրայ հաստատուած Միութիւն մը չէ, այլ առեւտրական ու շահակցական կապ մը, սիրոյ վաճառումը: Բայց մինչեւ երբ այս սոսկալի նախատինքը գամուած պիտի մնայ մարդկութեան նաևկին: — Մինչեւ այն օրը, ուր մարդիկ կը հասկնան թէ պէս է բանդել ընտանեկան հին կարգ ու սարքերը ու անոնց տեղ հաստաել նորը, երշանիկ ընտանիքը, ուր միութիւնները նիւրի կատկանդումին տակ չպիտի իյնան եւ սէրը, հաշիւներու ոլորտներէն ձերբազանուած սէրը պիտի ըլլայ ընտանիքին սիւնը կազմողը:

Սա իմ նոր ու ճշմարիս դաւանանքս է, որ տուած է ինձ Սոցիալ-Տեսուրաժաման, եւ ես ուխտած եմ մենել ՀՆՉԱԿՆԱՆ Սուրբ Դրօշին տակ, անոր ծառայելու համար:

Բոյոր տանջուղիներ ու զրկուածներ պէս է միանան

բօւառութեան եւ սրկութեան դարաւոր շղթան փերելու համար:

Ես պիտի երբամ արար աշխարհի բարողելու այս նւմար-սութիւնը:

Ես պիտի գոչեմ շարունակ. — ո՞վ աշխարհի տանջուած-ներ ու զրկուածներ, ո՞վ դուք սիրոյ խորշակահարներ, իմ ետեւ եկե՛ք, ձեզ պիտի առաջնորդեմ երջանկութեան գալիք:

Ես արդարութեան ձայնը պիտի բարձրացնեմ ամեն տեղ ու կեղծիք, անարդարութիւնը պիտի հարուածեմ միւս:

Ես պիտի աշխատիմ որ հիմնուի աօցիաշխական ընտանիք, որպէս զի գոնէ մեզմէ վերջը եկողներուն սեր չխորտակուի...:

Այս հաւատքով լեցուած վաղն իսկ պիտի մեկնիմ ծննդավայրես՝ հեռո՛ւ երկիր...: Թերեւս ալ բնաւ չտեսնուին, ո՞վ գիտէ, ի՞նչ կը պատահի ինձ, բայց ինձ հետ կը տանիմ բույակտեան սերդ եւ ուրիշներուն ծառայելու երջանկութիւնը...:

Մնաք բարով, սիրելիս, սիրեցէք ձեր ամուսինը... եւ գործեցէք այս ուղղութեամբ:

Քոյդ
Ք...

* *

Պ. Ք... նամակը վերցուցած էր, զայն ներփակեց պահարանի մը մէջ և Տիկ. X...ի ուղարկեց: Պառաւ մայրիկը Պ. Ք...ի նախաճաշը բերաւ ու սեղանին վրայ դրաւ: Նա վարժուեր էր բնաւ չխօսիլ իր տղուն հետ, անոր ցանկութեան համաձայն, ուստի անխօս դուրս ելելու վրայ էր, երբ Պ. Ք... անոր ձայնեց... — Մայրիկ, ո՞ւր կ'երթաս:

Մայրը զարմացած ետ դարձաւ և ուղղակի տղուն երեսը նայեցաւ: Նա բոլորովին փոխուած էր, ասարիներու սուզին տակ դառնացած կեանքը, ուրախութեան նշայլներ կը ցուցացրէր, մշտասուգ դէմքը, ծիծաղկոտ սիրունութիւն մը ստացած էր, նա կը ժպտար, կ'երգէր, կ'ոստոստէր: Մայրը ապշահար պահ մը մնաց իր տեղը գամուած, չէր կրնար լուծել այս հանելուկը:

— Եկուր, մայր, մի՛ զամանար, գրկէ զիս, ես շատ ուրախ եմ այսօր, երջանիկ եմ, երջանիկ: Խօսէ՛, շարունակ խօսէ ինծի հետ, չա՛տ կարօտցեր եմ քեզ, քու մայրական յորդորներդ, եկուր, մայր, գրկէ զիս...:

Մայր ու որդի ողջագուրուեցան....:

Այդ գրկախառնումին մէջ մօր հեկեկանքներն էին որ կը լսուէին, մայրը կուլար ուրախութենէն:

— Ալ հիւանդ չես, անանկ չէ, եավրուս....:

— Հա՛, մայրիկ, ալ հիւանդ չեմ:

— Ուրիշներու պէս կարիճ կարիճ պիտի քալես, այնպէս չէ:

— Հա՛, մայրիկ, կարիճ ճիւամն մըն եմ, քեզ շալակս առած երուսաղէմ պիտի տանիմ:

— Գոհութիւն Աստուծոյ, ձայնեց պառաւը աչքերը երկինք բարձրացնելով, ու դուրս մեկնեցաւ ուրախ: Պ. Ք... կրկին մշնակ մնաց և առաջին անգամ ըլլալով սկսաւ մտածել իր պառաւ մայրիկին վրայ: Պառաւը լուր չունէր իր տղուն մեկնումէն, ուստի չափազանց ուրախացաւ, երբ տեսաւ թէ նա իր տարիներու հիւանդութենէն բուժուած էր: Պ. Ք... կը մտածէր մօր վայրկենական ուրախութեան յաջորդելիք միծ սուզին վրայ, որ թերեւս այս անգամ գերեզման տանէր ուժասպառ պառաւը: Բայց երկար կանդ չառաւ այս հարցին վրայ, որովհետեւ աւելի սուրբ պարտականութեան մը առջեւ կը գտնուէր:


* *

Յաջորդ առառն կառքը կը սուրար դէպի ներքին գաւառները, իր հետ առնելով լնկ. Վ... լնկ. Ք... և լնկ. Ն..., որոնք կը խօսակցէին իրենց նոր վարդապետութեան՝ Սօցիալ-Ծէմօկրամախյի, ըրած նուաճումներու մասին:

— Կէտք է ընտանիքը փրկինք նախ...:

Լսուեցաւ լնկ. Ք...ի ձայնը հեռուանց ու կառքը աներեւութեցաւ զիրենք ճամբելու գացողներուն աչքէն...





8089 - 8100

ՀՀ Ազգային գրադարան



NL1711122

ՀՀ Ազգային գրադարան



NL1711118

ՀՀ Ազգային գրադարան



NL1711115

ՀՀ Ազգային գրադարան



NL1711114

ՀՀ Ազգային գրադարան



NL1711113

ՀՀ Ազգային գրադարան



NL1711112

ՀՀ Ազգային գրադարան



NL1711111

ՀՀ Ազգային գրադարան



NL1711121

ՀՀ Ազգային գրադարան



NL1711120

ՀՀ Ազգային գրադարան



NL1711119

ՀՀ Ազգային գրադարան



NL1711118

ՀՀ Ազգային գրադարան



NL1711117

